Ն· 1112 — 1881 ԱՊՐԻԼ 30 ԲԼՈՒՇՇԼՈՒՀ — ՏԵՐԵՍԻՆՃԻՒ ՄԷՋ

ԱՊՕՆԷ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ
Մէ.ճիտիյէ 20 ղրուշտան
ԹՈՒԱՄՊՕԼ ԻՉԻՒՆ
Պիր սէզէլիք . . . 200 ղ.
Ալթը այլըգ . . . 100 »
Իւչ այլըգ . . . 55 »
ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՒՆ
Բոլչա իլէ իրսալ օլունճաղլար իչիւն
Պիր սէզէլիք . . . 230 ղ.
Ալթը այլըգ . . . 120 »
Մէ.ճիտիյէ 1 ղրուշ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՐԷՄ

ՄԷՎԱՏՏԷ ԲՕԼԻՍԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՍՊԻՏԱԿԻՅԻ ՃԱՄԻ ԵՒ ԷՊՏԻ ԳԱԶԷԹԱՆ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթրրը իչիւն
1 վէ 2 վէ 3 իւնճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ,
2 մէ 3կ նճնու սահիֆէյէրէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Չիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատտը նաֆիայա տայիր պէնսլէր մէճմանէն գապուլ օլունճաղ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայաճագ։
Մէ.ճիտիյէ 1 ղրուշ

Իսարէխանէսի վէ մաթպասաը, Սթամպօլոյա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոքաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեֆֆիյէի մէվատտո հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեֆֆիյէի մէքեաթիպին տախի անըն նամբնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 30 ԱՊՐԻԼ

ՀԱԼԸ ՀԱՅԶԸՐ

Ագըպէթ՝ սիւֆէրա իլէ Օսմանլը՝ մուրախասալարը իճթիմա իտու

ԽԻՒԼԱՄԱԻ

ԱՀՎԱԼԸ ՓՕԼԻԹԻԳԻՑԷ

Ուսումի բօլիթիգա ահվալի բէք սաքին պիր հալտէ կէօրիւնիյօր իսէ տէ, մէմուլ իթմէյիզ քի, իշ թարաֆը տախի տըշ թարաֆը գատար սատէ վէ խալիս օլսուն։

Պու սիւքիւթ վէ սիւքիւնէթ տէնիզի իշինտէ հէր քէսին տըգդաթընը ճէլզ իտէճէք սուրէթտէ պիր տալկա կէօրիւնիյօր իսէ տէ, օ տա շիւպհէսիզ Թունուզ մէսէլէսի տիր։

Ընճագ պու մէսէլէյէ տախի տէվլէթլէրին քեաֆֆէսի վէ հաթթա էն զիյատէ զիմէտխալ վէ ըազիկ պուլունան Իթալիա պիլէ ուզագտան սէյիրճի կիպի պագըպ գարըշմամագտա տըրլար։

Պիւէմէյիզ քի, Թունուզըն Ֆըրանսա թարաֆընտան գապը հագգընտա տէվլէթլէր պէյնինտէ բիվայէթ օլունտուղու իւգրէ պիր իթթիֆագը խաֆի՞ մի վար տը, էօգսա պու մատտէ էվվէլտէն տիւշիւնիւմիւշ օլմագսըզըն հէր տէվլէթին մէնաֆիինէ մուվաֆֆըգ կէլտիյի իշին մի քիմսէ սէսինի չըգարմագ իսթէմէյիպ Ֆրանսայա մէյտանը աչըգ պըրագըյօրլար։

Իթալիատան սոնրա Թունուզա դիմէտխալ օլան վէ օրատա մէնաֆիի պուլունան տէվլէթ՝ ինկիլթէրրա օլուպ, Լոնտրա գապինէթօսու էօթէտէն պէրու Թունուզտա Բօմա վէ Բարիզ գապինէթօլարընա իճրաի ըէգապէթ իթմէքտէ պուլունմուշ տըր։

Պունուն իշին էն զիյատէ թէաճճիպ օլունճագ չէյ ինկիլթէրրանըն պու պապատէ սէս չըգարմայրպ Ֆրանսայը հարէքէթինտէ սէրպէսթ պըրագմասըտըր։

Թունուզը Ֆրանսայա պըրագաճագ պիր իթթիֆագը խաֆինին սըհհէթի վար իսէ, օ իթթիֆագը ինկիլթէրրա իլէ Ֆրանսա արբաընտա պուլունմասը իհթիմալէ բէք գարիպ տիր։

Վագտա ինկիլթէրրայա՝ Ֆրանսանըն ֆիթթիֆագ վէ մուհապէթինի զայպ իթմէք էլվէրմէտիյին տէն, պու միսաատէսի պիր մուտարա տախի ատտ օլունապիլիր իսէ տէ, ինկիլթէրրա կիպի էն քիչիւք մէնաֆիի իշին էն պէօյիւք թէհլիքէյէրի կէօզինէ ալմայը ատէթ իտինմիշ պիր տէվլէթին՝ մահզա Ֆրանսայը մէճմուն իթմէք վէ Ֆրանսանըն մուհապէթ վէ իթթիֆագընը զայպ իթմէմէք իշին Թունուզտաքի մէնաֆիինտէն էլ չէքիպ վէ ըէգապէթ հըսսիյաթընը պէր թարաֆ իտիւպ Ֆրանսըզ բօլիթիգասընա մէյտանը աչըգ պըրագմասը տա բէք մէմուլ տէյիլ տիր։

Խուսուսիյէ քի Իթալիա իլէ տէվլէթը Օսմանիյէ թարաֆընտան օլունան չիտտէթլի բրօթէսթօ, լարա Լոնտրա գապինէթօսու թարաֆընտան տախի պիր սէօզ իլավէ օլունմուշ օլա իտի, չիւպհէսիզ Ֆրանսա պէշյէ պիր հարէքէթէ թէշէպպիւս իտէմէզ իտի։

Պիր թարաֆտան պուրալարընը տիւշինիւպ՝ պիր թարաֆտան տա Ինկիլթէրրանըն հէր թարաֆտաքի մէսէլէլէրինի գարաթմայա միւսարաաթ իթմէսինի վէ խուսուսիյէ Աֆղանիսթան մէսէյէսինի պէօյիւք զիյանլար իլէ վէ Աֆրիգայի ճէնուպի մէսէլէլէրինի բէք չօգ ֆէտաքեարլըգլա վէ ատէթա հէքսինի խասիմլէրինին մէնֆաաթընա օլարագ գարաթմասընը տէրխաթը իտէր իսէք, Ինկիլթէրրանըն պաչգա պիր իշ իչիւն հազըրլանմագտա օլտուղընը իսթիալալ իտէպիլիրիզ։

Սահիր տէվլէթլէրէ կէլինճէ, օնլարըն պու իշէ ուզագտան վէ սէերճի կիպի պագմալարը թապիի տիր։ Իթալիայը պու սըրատա սայմագ իսթէմէյիզ, չիւնքի Իթալիանըն պու մէսէլէեէ ուզագտան պագմասը մահզա Թունուզտա Ֆրանսանըն գուվվէթինէ ղալիպ կէլէճէք պիր գուվվէթէ մալիք օլամմասընտան իլէրի կէլիէօր։ Իթալիա պու իշէ գայասըզլըգ նազարը իլէ պագմայը, պիլաքս երիւբյինին եաղարը երիմէքտէ տիր. լաքին նէ եաբաճաղընը պիլմէէօր։

Ալէմանիա՝ պու մէսէլէնին Ֆըրանսայը պիր թարաֆտան Իթալիա իլէ վէ պիր թարաֆտան տա տէվլէթը Օսմանիյէ իլէ պօղուշընըրմագտա օլտուղունը քէմալը մէճմունիյէթլէ կէօրմէքտէ օլտուղունտան, պու պապատէ հիչ պիր տէյիճէյի օլամայաճաղը չիւպհէսիզ տիր։

Ալէմանիա՝ Ֆրանսա իլէ պիր կիւն մուհարեպէեէ կէրիչիր իսէ, Լաթինլիք միւնասէպեթիյլէ Իթալիա ասքէրինին տախի Ֆրանսըզ ասքէրի իլէ պիրլիքտէ կէօրմէյի հիչ արզու Իթմէտիյինտէն, էօթէտէն պէրու Իթալիայը այրըմայա սայ Իթմէյի պիր մէսլէք Իթթիհաղ իթմիշ իսէ տէ, չիմտիյէ գատար Իթալիայա գազանտըրարագ քէնտիսինի միճթէնիպ պուլունտուրմուշ օլտուղը հալտէ, պու տէֆա մատտէթէն տէյիլ իսէ մանէն զիյանա ուզրայարագ այրըլտըղընը մէճմունիյէթլէ կէօրմէքտէ տիր։

Ալվթրիա՝ վագտա, Իթալիանըն Թունուզտան գաթի իւմիտ իթմէքլէ օրատան Իթտիյի զիյանը հուտուտը չըմալիյէսինտէն վէ Ադրիաթիգ սեվահիլինտէն գազանմայա չալըշմասընտան գօրգուեօր իսէ տէ, հէր հալտէ պունուն տախի խասմինին մահզուն օրմասընտան վէ խուսուսի իլէ Ֆրանսա իլէ պօղուշմասընտան մէճմուն օլաճաղընտա շիւպհէ եօգ տըր։

Բուսիանըն Թունուզտա հիչ պիր մէնֆաաթ վէ մէտխալ վէ միւնասէպեթի օլմայուպ, Թունուզ Բուսիայա կէօրէ բէք ուզագ պիր եէր իսէ տէ, օնուն տախի պու իշտէ թէսավվուր իտէպիլէճէք իբի մէնֆաաթը վար տը։ Պիրի՝ Ալէմանիա վէ Ավսթրիանըն իթթիֆագընա գարշը Ֆրանսա իլէ միւթեֆիգ պուլունմագ արզուսը. վէ իբինճիսի՝ Ֆրանսա իլէ տէվլէթը Օսմանիյէ արասընտաքի միւնասէպաթը տօսթանէի գատիմէնին ըէֆ ու իզալէսիյէ, Շարդ Մէսէլէսինտէ տախի Ֆրանսանըն Բուսիա իլէ հէմֆիքը վէ հէմմէալէք օլմասը նիյէթի տիր։

Իշթէ պու իբի մագսէտէ մէպնի, Բուսիանըն տախի՝ Ֆրանսանըն Թունուզտաքի հարէքէաթընը թագտիր իթմէքտէ օլաճաղընտա շիւպհէ եօգ տըր։

Հէր նէ գատար քի Բուսիա Ալվթրիայա գարշը Իթալիանըն իթթիֆագընը տախի թահգիր իթմէզ վէ աղ կէօրմէզ իսէ տէ, Իթալիանըն իթթիֆագընը գազանմագ իչիւն, Ֆրանսանըն իթթիֆագընը զայպ իթմէեէ հիչ պիր վագթ բաղի օլամագ. խուսուսիյէ քի, Թունուզ մէսէլէսինտէ պիթարաֆ տուրմաղլա, Բուսիա՝ Իթալիանըն հիչ պիր վագթ խուսումէթինի գազանմամաղ։

Հէր հալտէ պու մէսէլէնին Էվրօբաճա էն պէօյիւք թէէսիրի՝ Իթալիանլարընը Ֆրանսըզլարա գարշը ֆէվգէլատէ հըսսիյաթը խասիմանէսինի ույանտըրմասը տըր։

Հազիգ ամէն ճինսիյէթճէ գարտաչ օլան պու իբի գավմ արասընտա բէք գօլայ վէ բէք աղվագըթտա ըէֆ վէ իզալէ օլունմահեաճագ տէրէճէտտէ պիր խուսումէթ վէ ըէգապէթ օլուպ, Իթալիանլար չիմտիքի հալտէ հիտտէթ վէ զազասլարընը եուտուպ, սիւքիւթ Իթմէք մէճպուրիյէթինտէ իսէլէր տէ, էլէրինէ ֆուրսաթ կէչինճէ, Ֆրանսանըն ալէյհինտէ պուլունմագտան իճթինապ իթմէեէճէլէրինտէ շիւպհէ եօգ տըր։

Վագտա, մէսէլէնին տէվլէթը Օսմանիյէեէ սիտ օլան ճիհէթի տահա միւհիմմ իսէ տէ, պու մէսէլէյէ տօլայը Ֆրանսըզլարըա Օսմանլըլար արասընտա՝ Ֆրանսըզլարըա Իթալիանլար պէյնինտէ հասըլ օլան խուսումէթէ միւշապիհ տէրին վէ տախի պիր խուսումէթ հասըլ օլմասը մէլհուզ օլմայուպ, եալընըզ մէսէլէ տահա զիյատէ գարըշուպ միւշքիլլէշէճէք, վէ պէլքի Շարդ մէսէլէսինի պիր գաթ տահա գարըշտըրաճագ տըր։

Իշթէ, Թունուզ մէսէլէսի պու գատար էհէմմիյէթիյլէ պէրապէր, ումում՝ բօլիթիգայը գարըշտըրմայուպ, եալընըզ պիր քէնարընտա թէէսիրի հիսս օլունմագտա, վէ սաիր թարաֆլարընտա իսէ պիր սիւքիւնէթը թամմէ կէօրիւնմէքտէ տիր։

Բուսիա իմբէրաթօրունուն թէպետիւլի իւզէրինէ հասըլ օլմուշ օլան չիմտիկէրէվէ թէլշշլար թէմամը իլէ պէրթարաֆ օլուպ, Բուսիանընն կէրէք տախիլի վէ կէրէք խարիճի բօլիթիգասընճա չիմտիկիք պաչըճա պիր թէպետիւլ մէմուլ օլմատըզը անլաշըրմըշ տըր։

Բուսիա իլէ Ալէմանիա արասընտա էէնիտէն զուհուբ իտէճէկի մաղնուն պուլունմուշ օլան հըսսիեաթը խասիմանէնին էսէրի կէօրիւլմէտիկի կիպի, պունուն խիլաֆընտա օլարագ, էէնիտէն պիր իթթիֆագը միւսելլէս, խուսուսիլէ իւշ Շըմալ իմբէրաթուրլար արասընտաքի իթթիֆագն թէճճետիւտի հագգընտա վագը օլան բիվայէթլէրին տախի ասը չըգմամըշ տըր։

Բուսիա իլէ Ինկիլթէրրա արասընտաքի մուհապէթ վէ մուվաֆֆագաթը էֆքեար ինքեար օլունմագտա տա, պու միւնասէպաթ Մ. Կլատսթօնուն՝ Ինկիլթէրրա գապինէթօսունըն բիյասէթինէ կէլտիկի կիւնտէ պէրու կէօրինմէքտէ օլուպ, Բուսիա իմբէրաթօրունուն թէպետիւլի իւզէրինէ պու միւնասէպաթտա պիր կէօնա թէպետիւլ վէ եա իշթիտատա կէօրիւլմէմիշ տիր։

Բուսիա իմբէրաթօրը ճէտիտինին թուսուղու բօլիթիգա ղաեէթ միւթէտիլ վէ մախֆի օլուպ, էօյլէ պիրտէն պիրէ մէյատանա ատըլմագ վէ բէք իլէրիյէ վարմագ կիպի էսէրլէր կէօսթերմէմէքտէ տիր։

Իւչիւնճիւ Ալէքսանտր հազրէթլէրի Ինկիլթէրրա տէվլէթի հագգընտա պիր մուհապէթ կէօսթերիկի կիպի Ալէմանիա վէ տէվլէթը Օսմանիյէ հագգընտա տախի էօյլէ պիր թագըմ հըսսիյաթ կէօսթերմիշ, վէ պիւթիւն ալէմէտ սուլհ վէ սալահ իւզրէ եաչամագ արզուսունու ըզհար իթմիշ տիր։

Ցախիլի բօլիթիգա հագգընտա տախի պիրպիրինի միւթեագբիք քրիվայէթ չըգմըշ իսէ տէ, հիչ պիրինին թէմամը իլէ սըհհէթի չըգմամըշ տըր։

Պիրինճի բրիվայէթ՝ միւշարիլէյինին էսքիտէն պէրի մալիւմ օլան մէօլէքը չախսիսի իւզրէ, հուրրիյէթ էսասը իւզէրինէ միւէսսէս պիր ուսուլը իտարէ իթթիխազ իտուպ, մէշրուութիյէթի գապուլ իթմէսի իտի։

Հալ պու քի շիմտիյէ գատար էօյլէ պիր հարէքէթ վէ նիյէթտէ պուլունտուղու կէօրիւլմէտիքտէն պաչգա, բէտէրինին մէսլէքինի տահա իլէրիյէ վարտըրմաղա տախի չալըշտըղը վէ խուսուսի իլէ նեհիլիսթէրլէ սերպէսթի թարաֆտարլարը հագգընտա բէք տէ օ գատար մերհամէթլի տավրանմատըղը կէօրիւլմիւշ տիր։

Իբինճի բրիվայէթ տախի՝ պու հարէքեաթը իսպիտտիյէսինտէն պիլիսթիալ, բէտէրինին էհալիյէ գազանտըրմըշ օլտուղու պաղը հուգուգ վէ իմթիյազաթը տախի կէրի ալմասը իլէ պիւսպիւթիւն էսկի զէմանլարը իտտէ իտտէրէք չիտտէթլի պիր իսթիպտատ թէէսիս իտէճէկինէ տայիր իտի։

Հալ պու քի, ալընան սօն հավատիստէն անլաշըլտըղընա կէօրէ, մուախսէրէն քէնտի բիյասէթլէրի թահթընտա ագտ օլունան պիր մէճլիսի ֆէվգէլատտէ, բրէնս Լօրիս Մելիգօֆ սերպէսթի էֆքեարընա մութապիգ՝ պիր ուսուլ թէբլիֆ իթմիշ, վէ քէնտիլերի տախի պունու թագտիր վէ թահսին իլէմիշլէր տիր։

Հէր նէ գատար քի Լօրիս Մելիգօֆըն թէքլիֆի նէտէն իպարէթ օլտուղու մալիւմ տէյիլ իսէ տէ, իմբէրաթօր՝ բրէնսլիկինտէ միւշարիլէյլէ պերապէր իմբէրաթօրը սապրգա պաղը թէրթիպաթը սերպէսթանէեէ տայիր պիր լայիհա վերմիշ օլտուղլարը կիպի, պու տէֆա միւշարիլէյինին սէրպէսթիի էֆքեարէ մուվաֆֆըգ օլան թէքլիֆինի գապուլ իթմէսինէ պագըլըր իսէ, բէք տէ զանն օլունտուղու գատար իսթիպտատ թարաֆլըրը օլմատըղընա հիւքմ օլունապիլիր։

Էլհասըլ, իմբէրաթօրը ճէտիտ կէրէք խարիճի վէ կէրէք տախիլի բօլիթիգասընտա էօյլէ աճէլէյի վէ հէեէճանը պիր հարէքէթտէ պուլունմայարագ, վէ իֆրաթ վէ թէրիթտէն զիյատէ սագընարագ զաեէթ հաքիմանէ պիր բօլիթիգա թութմուշ տըր։

Իւերիտտ տէվլէթինին ուսուլը իտարէսինի քէնտի էֆքեարը զաթիյեսինէ կէօրէ սերպէսթ պիր թարիգէ չէվիրճէճէլէրինտէ չիպհէ եօգ իսէ տէ, պունտա աճէլէ վէ միպալէղա իթմէեիպ զիյէթ հաքիմանէ տավրանմագտա օլտուղու չաեանը մէտհ ու սիթայիշ վէ պիր պէօյիւք իմբէրաթօրա եագըշըր հալաթտէն օյտուղու տախի ինքեար օլունմաղ։

ՄՈՒՀԱԳԻՄ.

—

(Գահվէհի պաղը Հասան աղանըն ավգաթը Թորոս էֆէնտիյինին տիւնքի նիւսսէմիղտէ միւնէրիհ միւտաֆէասընտան տէվամ վէ խթամ)

Միւվէքքիլիմիզին էօյլէ բարանըն քէնտուսինէ վէրիլմէսի իչիւն Սուլթանը միւշարիէյէնա հազրէթլէրինին նամը սամիլէրինին պիր կէօնա էմր ու իրատտէ թէբլիղ իթմէտիկի իշթէ շիմտի օգաստըղըմ էվգաֆ նէզարէթինին թագրիրիյլէ իսպաթ օլունտու. չու 55 պին ղուրուշըն մահքէմէի թէֆթիշէ իթթաստ վէ միւվէքքիլիմիզ թարաֆընտան եալընըզ նէզարէթ խալմէսի խուսուսընին թահթը գարարա տիրնտըղը տախի թէպէյիւն իթթահ. պինանէն ալէյհ էֆգաֆին իղֆալ օլունտուղը հագգընտաքի իֆտատ վէ խատտաանընն նէ տէրէճէ հիւքիւմսիզ վէ էհէմմիյէթսիզ գալաճաղընը պունտան զիյատ թէչրիհ վէ պէյանէ հաճէթ կէօրէմէմ։

Էվգաֆ նէզարէթինին թագրիրինտէ միւնտէրիճ օլան ըէյ վէ գարար մուճիպինճէ խայլը զէման սոնրա միւվէքքիլիմիզ պիր գրթա սէրկի կէօնտերիլմիշ վէ միւվէքքիլիմիզ տախի օլ վագըթտան պէրու մուհարեպէի զայիլէտէն վէ անը թէվլիտ իտէն մէսայիպը սայիրէտէն նաչի մէպլաղը մէզպուրը խազինէտէն մահքէմէի թէֆթիշէ նազլ ու թէլիմ իթտիրէմէյուպ մէզքուր սէրկի էմանէթէն նէզտինտէ մահֆուզ օլտըղը հալտէ տէօրթ այ մուգատտէմ պիլ իխթիար նազըրը վագֆ օլան տէվլէթլու ինայէթլու Հաֆըզ Պէհրամ աղա հազրէթլէրինէ թէսլիմ իթմիշ վէ աղտի միւշարիլէյհ հազրէթլէրի տախի սէրկինին նամը ալիլէրինէ թասհիհինի մահքէմէի թէֆթիշտե թալէպ իթմէքլէ օ վէճճէյլէ նամը ալիլէրինէ օլարագ թասհիհինէ գարար վերիլտիկի մահքէմէի թէֆթիշին էէտինտէ պուլունան իլմը սուրէթինտէ միւնտերիճ պուլունմուշ տըր. միւվէքքիլիմիզ գա՞ղը բարայը ամանըրմըշ վէ գա՞ղը սերկիյի քէթմ իտուպ՝ նէ՞ կիպի սուի խաթիմալ իթմիշ օյտուղընը կէօրէմէյօրուզ. էկէր կէօրսէ իտիք, տերհալ ատալէթ նամընա իթիրաֆ իտեր իտիք։

Հաճի Հասան էֆէնտիյէ իսնատ օլունան ֆիքիլտէ խըզմէթ վէ սատագթտան պաչգա պիր էսէրը էհանէթ վէ խազինէի վագֆա զերրէճէ պիր մագարրաթ կէօրէմէյուպ՝ պիլագս էվվէլճէ խազնէ մէմուրլարընը հէմ վագֆըն վարիտաթընը էիկիրմի իւչ ոէնէ ինպահ իթմէյուպ՝ թաթիլը նէմանպէս Հ. Այտընեան յոսկեդարեան նախանձաւորութեան քան զբուն թարգմանչը կը թուի երկիւղածագոյն։ Կամելով ցուցնել թէ ինչպէս պարտ է գրել ոչ միայն ոսկեդարեան անարատ լեզուաւ, այլ և յատուկ գունով ոմանց ի մատենագրաց, ասէ. «Հին լեզուի մը ոյժն ու գեղեցկութիւնը վաստկելու և արդեամբ ցուցնելու համար անոր գործածողը պէտք է որ ինք զինքն ուրանայ, նոր գաղափարը, անձնական ճաշակը, ևն, և շատ հնչդիւ ու շատ ակնածութիւններով հին հեղինակներու գաղափարողն ըլլայ առանց իր անձին կամ ժամանակին վրայ հեղինակութիւն մը ճանչնալու. միով բանիւ՝ ինք զինքը հին աշխարհք փոխադրէ, այնպէս որ կարենայ թէ՝ հին և թէ նոր աշխարհք միայնագամայն խաբել։ Բայց ոչ ամենուն և ոչ շատերուն տրուած է հին օրինաց հպատակելով ճիշդ նմանութեան մը նեղ ճամբուն մէջ անձաձիր յարատեւութիւն։» Բայց նոյն իսկ օրինակ թարգմանչաց կը ցուցնէ թէ այսչափ երկիւղածութիւն աւելորդ է։ Թարգմանիչք մեր, որպէս քաջ գիտէ Հ. Այտընեան, այնպէս միաբան յընտրութեան նիւթական մասին լեզուին, բոլորովին տարբեր են ի միմեանց և կերպականին։ Որչափ գովելի է բառական և քերականական ճիշդ նմանութիւն ի մէջ թարգմանութեան գործոց Ոսկեբերանի և Եւարի, նոյնչափ անուրանալի է մեծ այլակերպութիւն ոճոյ միոյն ի միւսէն։ Ուստի չափազանց կը թուի մեզ այն զոր ասէ Հ. Այտընեան թէ, «Կրնայ մէկը Տակիտոս մը թարգմանել գրաբար (ոսկեդարեան լեզուաւ) ապահովութեամբ, բայց գուցէ ոչ Շաթոբրիան մը առանց հին լեզուն նորացնելու կամ ազատապէս Հ. Այտընեան յոսկեդարեան նախանձաւորութեան քան զբուն թարգմանիչս կը թուի երկիւղածագոյն։ Կամելով ցուցնել թէ ինչպէս պարտ է գրել ոչ միայն ոսկեդարեան անարատ լեզուաւ, այլ և յատուկ գունով ոմանց ի մատենագրաց, ասէ. «Հին լեզուի մը ոյժն ու գեղեցկութիւնը վաստկելու և արդեամբ ցուցնելու համար անոր գործածողը պէտք է որ ինք զինքն ուրանայ, նոր գաղափարը, անձնական ճաշակը, ևն, և շատ հնչդիւ ու շատ ակնածութիւններով հին հեղինակներու գաղափարողն ըլլայ առանց իր անձին կամ ժամանակին վրայ հեղինակութիւն մը ճանչնալու. միով բանիւ՝ ինք զինքը հին աշխարհք փոխադրէ, այնպէս որ կարենայ թէ՝ հին և թէ նոր աշխարհք միայնագամայն խաբել։ Բայց ոչ ամենուն և ոչ շատերուն տրուած է հին օրինաց հպատակելով ճիշդ նմանութեան մը նեղ ճամբուն մէջ անձաձիր յարատեւութիւն։» Բայց նոյն իսկ օրինակ թարգմանչաց կը ցուցնէ թէ այսչափ երկիւղածութիւն աւելորդ է։ Թարգմանիչք մեր, որպէս քաջ գիտէ Հ. Այտընեան, այնպէս միաբան յընտրութեան նիւթական մասին լեզուին, բոլորովին տարբեր են ի միմեանց և կերպականին։ Որչափ գովելի է բառական և քերականական ճիշդ նմանութիւն ի մէջ թարգմանութեան գործոց Ոսկեբերանի և Եւարի, նոյնչափ անուրանալի է մեծ այլակերպութիւն ոճոյ միոյն ի միւսէն։ Ուստի չափազանց կը թուի մեզ այն զոր ասէ Հ. Այտընեան թէ, «Կրնայ մէկը Տակիտոս մը թարգմանել գրաբար (ոսկեդարեան լեզուաւ) ապահովութեամբ, բայց գուցէ ոչ Շաթոբրիան մը առանց հին լեզուն նորացնելու կամ ազատա-

---

ԼԵԶՈՒԻ ԽՆԴԻՐԸ

ՊՍՏԱՍԽԱՆԻ

ԱՌ ՏԷՐ Ռ. Պ. ԲԻԶԵՆ

ԶԻՆԴՐՈՑ ԳՐԱԲԱՐԻՆ

ԵՒ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

(Շարունակութիւն տես թիւ 1110)

—

Արդ, Թողլով զհերձողներէն և մանաւանդ զլաւներէնն, որոց յարաբերութիւնն, առանձնայն՝ առ արդի Յունարէնն, և երկրորդին՝ առ նոր Բոմանական լեզուս, տարբեր է յոյժ քան զյարաբերութիւն գրաբարին առ աշխարհաբարն, Թողլով նաև վիճել յանոգուտս թէ փոխարերեալ բառն, «մեռեալ,» կը յարմարի՞ և ո՞րչափ գրաբար հայերէնին, կը յիշեցնեմք միայն մեր աշխարհաբարեան եղարց, թէ առընթեր գոնէ չորս յեզկեղուկ աշխարհաբարներու որ աւելի կը տարբերին ի միմեանց քան ի գրաբարէ, ունիմք տակաւին կանգուն զգրաբարն, որ, թէպէտ 1500 ամաց հետէ մեռեալ ըստ երևելի լեզուագիտաց զորոց զվկայութիւնն մեծաւ փութով կը հաւաքէ մեր բազմահմուտ բարեկամն, աւելի ողջ և առողջ է այսօր քան հազար ամօք յառաջ, աւելի ծանօթ ազգին քան աշխարհաբարքն առանձին առանձին, և տեսած է ցարդ զմահ ոչ սակաւ աշխարհաբարներու, որ թերևս աւելի անմահ կը կարծէին զինքեանս քան այժմու աշխարհաբարք մեր։ Կը յիշեցնեմք երկրորդ թէ, արևմտեան կամ Կոստանդնուպոլսոյ աշխարհաբարն զոր թուրքիայի Հայ բանասէրք ոմանք կը թուին համարել իբրև բոլորովին մաքրեալ, նորոգեալ, գրեթէ հաւասարեալ արդի եւրոպական լեզուաց, և իբրև այսպիսին կը յուսան տեսանել զնա ընդհանրացեալ յաղգին, ոչ այլ ինչ է եթէ ոչ դեռ խառնուրդ իմն երկու այլացեղ դրութեան լեզուաց, հնաեւրոպականին և դուրանականին, և իւր քերականական համաձայնութեամբ այնչափ օտար ի վերլուծական բնութենէ եւրոպական լեզուաց, որչափ է այն երեքցեղեան լեզուն զորոյ զնմանութիւն կը կրէ առաւելապէս։

Եթէ հնարիտ է դիտողութիւն Այտընեան Հօր թէ «մեր գրաւոր նորոգութիւնն այլագի մասն անհետացնելու մէջ աւելի գեղեցիկ խոստմամբ կամ մանաւանդ պատրանքով և ինքզինքը խաբելով գոհ եղած է,» պարտ է ուրեմն բառնալ «պատրանքը։» Իսկ եթէ, որպէս ասէ նոյն Հայր, «Հայագէտն» որում «տակերէնն առհասարակ ընտանեցած ու բնական եղած է՝ դժուարին եղած է նոր մատենագրութեան մէջ լեզուին նիւթական մասն ազգայնացընելէն ետքը, տակերենէ եկած մտած կերպական նոյնութիւններն ու նմանութիւնները ճանչնալ որոշել ու խորշիլ, և կամ նորէ նոր չաւելցնել. իսկ բուն մեծ դժուարութիւնն և հասարակօրէն դարմանն անկարելի եղածն է՝ համաձայնութեան կանոններուն օտարանալը որ ընդհանրապէս արևելեանց (թուրքերէնի) ազդեցութենէն է,» եթէ այդպէս է, ասեմք, ուրեմն բառնալով զազդեցութիւն արևելեանց և տալով աշխարհաբարին, իբրև հայերէնի, զիւր ընդարձակ վերլուծական կարգ որ կարենորագոյն կէտ է ի հոգեբանական ընթացս լեզուաց, ոչ միայն հաշտեցուցանել զնա ընդ դրաբարին, այլ և հաւասարել զնա, գէթ բնութեամբ, եւրոպական նոր լեզուաց, ունի կախումն ոչ եթէ այս ինչ կամ այն ինչ անողոքելի պատճառէ, այլ ի կամակորութենէ և ի նախապաշարմանէ զորս կարող է թերևս բառնալ ժամանակն։ Սակաւ ինչ փոփոխութիւն յայժմու աշխարհաբարին բաւական է տալ լեզուին զիւր ընդարձակ վերլուծական կարգ, և արձակել զնա ի Դուրանեան կապանաց, առանց կարի իմն խրատուցանելոյ զպահպանողականս, և դժուարմամբ գործելոյ զլեզուն առ ժողովուրդն։ Ցուցանել թէ ինչէ և յորում կը կայանայ այս դոյզն փոփոխութիւն թողումք այլում պատեհութեան։

Ապա կարևորագոյն խնդիր ի նորոգութեան լեզուին՝ այս է. Թողո՞ւնք զաշխարհաբարն յիւրում երկսեռ բընութեան իբրև թրքացեալ Հայերէն, թէ մաքրելով զնա Դուրանեան խտականութենէն, և տալով նմա զիւր ընդարձակ վերլուծական կարգ, ոչ միայն հաստեցուցանենք զնա ընդ գրաբարին, այլև գէթ ըստ բնութեան, հաւասարենք զնա արդի Եւրոպական լեզուաց։ Հ. Այտընեան, գիտնալով թէ թրքաբանութիւնն է պժգալի կողմն աշխարհաբարին յորում կը տեսնէ ազատութիւն, թէպէտ գուհէկիկ և վայրագ, երկուցեալ թէ գուցէ աշխարհաբարն ազատելով այն պժգալի կողմէն տուժէ դէթ մասամբ իւիք նաև զազատութիւնեւր, կը ջանայ գտնել և արձակել զայն պժգալի կողմն, համոզելով զինքն և զայլս, մերթ՝ թէ «տակերէնէ եկած մտած նոյնութիւններն ու նմանութիւնները ճանչնալ որոշել ու խորշիլ և կամ նորէ նոր չաւելցնել դժուարին զիյատէ գարըշուպ միւշքիլլէշէճէք, վէ պէլքի Շարդ մէսէլէսինի պիր գաթ տահա գարըշտըրաճագտըր։

Իշթէ, Թունուզ մէսէլէսի պու գատար էհէմմիյէթիյլէ պէրապէր, ումում՝ բօլիթիգայը գարըշտըրմայուպ, եալընըզ պիր քէնարընտա թէէսիրի հիսս օլունմագտա, վէ սաիր թարաֆլարընտա իսէ պիր սիւքիւնէթը թամմէ կէօրիւնմէքտէ տիր։

Բուսիա իմբէրաթօրունուն թէպետիւլի իւզէրինէ հասըլ օլմուշ օլան չիմտիկէրէվէ թէլշշլար թէմամը իլէ պէրթարաֆ օլուպ, Բուսիանընն կէրէք տախիլի վէ կէրէք խարիճի բօլիթիգասընճա չիմտիկիք պաչըճա պիր թէպետիւլ մէմուլ օլմատըզը անլաշըրմըշ տըր։

Բուսիա իլէ Ալէմանիա արասընտա էէնիտէն զուհուբ իտէճէկի մաղնուն պուլունմուշ օլան հըսսիեաթը խասիմանէնին էսէրի կէօրիւլմէտիկի կիպի, պունուն խիլաֆընտա օլարագ, էէնիտէն պիր իթթիֆագը միւսելլէս, խուսուսիլէ իւշ Շըմալ իմբէրաթուրլար արասընտաքի իթթիֆագն թէճճետիւտի հագգընտա վագը օլան բիվայէթլէրին տախի ասը չըգմամըշ տըր։

Բուսիա իլէ Ինկիլթէրրա արասընտաքի մուհապէթ վէ մուվաֆֆագաթը էֆքեար ինքեար օլունմագտա տա, պու միւնասէպաթ Մ. Կլատսթօնուն՝ Ինկիլթէրրա գապինէթօսունըն բիյասէթինէ կէլտիկի կիւնտէ պէրու կէօրինմէքտէ օլուպ, Բուսիա իմբէրաթօրունուն թէպետիւլի իւզէրինէ պու միւնասէպաթտա պիր կէօնա թէպետիւլ վէ եա իշթիտատա կէօրիւլմէմիշ տիր։

Բուսիա իմբէրաթօրը ճէտիտինին թուսուղու բօլիթիգա ղաեէթ միւթէտիլ վէ մախֆի օլուպ, էօյլէ պիրտէն պիրէ մէյատանա ատըլմագ վէ բէք իլէրիյէ վարմագ կիպի էսէրլէր կէօսթերմէմէքտէ տիր։

Իւչիւնճիւ Ալէքսանտր հազրէթլէրի Ինկիլթէրրա տէվլէթի հագգընտա պիր մուհապէթ կէօսթերիկի կիպի, Ալէմանիա վէ տէվլէթը Օսմանիյէ հագգընտա տախի էօյլէ պիր թագըմ հըսսիյաթ կէօսթերմիշ, վէ պիւթիւն ալէմէտ սուլհ վէ սալահ իւզրէ եաչամագ արզուսունու ըզհար իթմիշ տիր։

Ցախիլի բօլիթիգա հագգընտա տախի պիրպիրինի միւթեագբիք քրիվայէթ չըգմըշ իսէ տէ, հիչ պիրինին թէմամը իլէ սըհհէթի չըգմամըշ տըր։

Պիրինճի բրիվայէթ՝ միւշարիլէյինին էսքիտէն պէրի մալիւմ օլան մէօլէքը չախսիսի իւզրէ, հուրրիյէթ էսասը իւզէրինէ միւէսսէս պիր ուսուլը իտարէ իթթիխազ իտուպ, մէշրուութիյէթի գապուլ իթմէսի իտի։

Հալ պու քի շիմտիյէ գատար էօյլէ պիր հարէքէթ վէ նիյէթտէ պուլունտուղու կէօրիւլմէտիքտէն պաչգա, բէտէրինին մէսլէքինի տահա իլէրիյէ վարտըրմաղա տախի չալըշտըղը վէ խուսուսի իլէ նեհիլիսթէրլէ սերպէսթի թարաֆտարլարը հագգընտա բէք տէ օ գատար մերհամէթլի տավրանմատըղը կէօրիւլմիւշ տիր։

Իբինճի բրիվայէթ տախի՝ պու հարէքեաթը իսպիտտիյէսինտէն պիլիսթիալ, բէտէրինին էհալիյէ գազանտըրմըշ օլտուղու պաղը հուգուգ վէ իմթիյազաթը տախի կէրի ալմասը իլէ պիւսպիւթիւն էսկի զէմանլարը իտտէ իտտէրէք չիտտէթլի պիր իսթիպտատ թէէսիս իտէճէկինէ տայիր իտի։

Հալ պու քի, ալընան սօն հավատիստէն անլաշըլտըղընա կէօրէ, մուախսէրէն քէնտի բիյասէթլէրի թահթընտա ագտ օլունան պիր մէճլիսի ֆէվգէլատտէ, բրէնս Լօրիս Մելիգօֆ սերպէսթի էֆքեարընա մութապիգ՝ պիր ուսուլ թէբլիֆ իթմիշ, վէ քէնտիլերի տախի պունու թագտիր վէ թահսին իլէմիշլէր տիր։

Հէր նէ գատար քի Լօրիս Մելիգօֆըն թէքլիֆի նէտէն իպարէթ օլտուղու մալիւմ տէյիլ իսէ տէ, իմբէրաթօր՝ բրէնսլիկինտէ միւշարիլէյլէ պերապէր իմբէրաթօրը սապրգա պաղը թէրթիպաթը սերպէսթանէեէ տայիր պիր լայիհա վերմիշ օլտուղլարը կիպի, պու տէֆա միւշարիլէյինին սէրպէսթիի էֆքեարէ մուվաֆֆըգ օլան թէքլիֆինի գապուլ իթմէսինէ պագըլըր իսէ, բէք տէ զանն օլունտուղու գատար իսթիպտատ թարաֆլըրը օլմատըղընա հիւքմ օլունապիլիր։

Էլհասըլ, իմբէրաթօրը ճէտիտ կէրէք խարիճի վէ կէրէք տախիլի բօլիթիգասընտա էօյլէ աճէլէյի վէ հէեէճանը պիր հարէքէթտէ պուլունմայարագ, վէ իֆրաթ վէ թէրիթտէն զիյատէ սագընարագ զաեէթ հաքիմանէ պիր բօլիթիգա թութմուշ տըր։

Իւերիտ

եա վէ հէմ տէ վագֆ նամընա պիր չոգ բարալար սարֆիյէ խա-զինէյի իզրարա տէվամ իյէտիք-լէրի պէր զէմանտա միւվէքքիլիմի-զին իճրա իյէտիկի թէպլիղաթ՝ մուամէլէի մէյրուհայը պիրհիւանիւ սուրէթէ իֆրաղ իթաթիրմիշ օլ-տուղընը էվգաֆը հիւմայուն նա-զըրընն թագրիրի սարահաթէն թաստիգ իթմէքտէ, եանի նու-գուտը մէզքիւրէնին ալթմըշ սէ-քիշ թարիխինտէն տօգսան պիր թարիխինէ գատար կէչէն երկիրմի իւշ սէնէ զարֆընտա պիր ազչէ պիլէ նէմա հասըլ օլմատըզը հալ-տէ մասրաֆ նամիյէ տէ իւշ պու գատար պին զուրուշ թավիզէն բարա վիրիլտիկինի գույուտը խա-զինէ կէօսթէրիյօր։

Միւվէքքիլիմիշ իսէ նէ խազինէ մէմուրլարը կիպի վագֆըն բարա-սընը ալըպ հապս իտէրէք նէմայը թաթիլ իթմիշ վէ նէ տէ խիլաֆը շարթը վագֆի՝ բարա սարֆ իթ-միշ տիր։ Էլհասըլ հիշ պիր կէօ-նա սուի մուամէլէտէ պուլուն-մամըշ օլտուղը մէյտանտա իքէն, միւտտաիի ումմումի էֆէնտի վագ-ֆըն բարասընը երկիրմի իւշ սէնէ թուլուպ թաթիլը նէմայէ վէ իւշ պին զուրուշտան միւթէճավուզ բարա սարֆիյէ խազինէյի տախի պաչգաճա իզրարա սէպէպ օլան-լարը թահարրի վէ թահգիգ իլէ հագգլարընտա իգամէի տավա իթմէյուպ տէ Ալլահ բիզասը իչիւն վագֆըն մուամէլէսինէ նէզարէթ վազիֆէսինի օլ պապտէ լահիդ օ-լան իզնը չէրիյէ իմթիսալէն տէ-րէօհտէ վէ պու սրֆաթլէ խազի-նէնին քէնտույէ վէրմիշ օլտուղը սերկկյի մուհաֆազա իտէրէք, մուախխարէն նաղբրը վագֆ օլան Ալլահի միւշարիլէյհէ թէսլիմ իթմիշ օլմասը կիպի մէյտանտա օլան պիր հագգաթը թաղերի իտէնէրին իֆատ վէ իտտաալարընը իլթի-զամ իտէրէք՝ Հաճի Հասան աղա-յա էքի եիւզ օթուզ իչիւնճիւ մատտէի գանունիյէյէ թէվֆիդէն ճէզա թայինի թալէպ վէ իտտա-ասընտա պուլունըլմասը չիմտիյէ գատար էմսալի կէօրիւլմէմիշ եան-լըշգլարատան ատտ օլունա պէ-ճա տըր։

Էջ ճիւմլէ վալիտէ Սուլթան ա-լիէթթիւշշան էֆէնտիմիզ հագ-ըէթլէրինին մալիմաթը վէ պու խուսուսը ճիհէթը թասալիւգ վէ միւնասէպէթի օլմատըզը հալտէ միւտտախէլէ իսնատ իտէրէք նա-մուսը տէվլէթլէրինէ տօգունուլ-մուշ օլմասը հագգընտաքի իտտա-այը քէմալը թէէտիպլէ միւտտա-ֆատէն պիլէ իճթինապ իտէրիզ-զիրա մէրհում թայֆուր աղա՝ Սուլթանը միւշարիլէյհանը գըրգ սէնէ խըզմէթինտէ պուլունմուշ

զելու։ Հ. Այտընեան, որպէս զի ցուցնէ թէ ոչ միայն ուսիգարեան, այլ և հասարակ պարզ ոճով անգամ չէ հնար և պարտ գրել-գրաբար, կը յարէ այլևայլ պատճառներ զորս մի-չել աւելորդ կը համարինք, ի բուն մատեանն յուղարկելով զընթերցողս։

Դարձեալ, այն անսանձ աղատու-թիւն զոր Հ. Այտընեան տուած է և կամ տալ աշխարհաբարին յանուն «ուսումնական և փիլիսոփայական ոճոյ»՝ է՞ արդեօք ուսումնական և փի-լիսոփայական, թէ վայրագ և անոռ։ Ա-զգալ զայս թող թարգմանէ մեր բարե-կամն իւր խորհրդածութիւններն յԵւրո-պական ինչ լեզու, զորօրինակ ի Գաղիե-րէն, չկնեալով պիտի աեսնէ թէ մեծ մասն այն բացատրութեանց հակառակ է մա-նաւանդ քան համաձայն փիլիսոփա-յութեան։ Ճշմարիտ փիլիսոփայական ոճ այն է ուր գաղափարք ունին տրբ-բամաբանական կապակցութիւն. ուր չիք այն կապակցութիւն՝ չիք և փի-լիսոփայութիւն։ Որպէս ոչ ամենայն թռչուն, նոյնպէս ոչ ամենայն լեզուի տուեալ է սլանալ ազատ՝ առանց ան-ցանելոյ զսահման առողջ փիլիսոփա-յութեան։ Թող իւրաքանչիւր գիտ-նայ զիւր չափ։ Եթէ նախամեծարու-թիւնն զոր Հ. Այտընեան տայ աշ-խարհաբարին՝ է այն վայրագ ազա-տութեան աղագաւ, ի դէպ է ասել նորին իակ վճռով նորա. «կարծենք թէ չենք սխալիր՝ երբ ըսենք որ բանասիրու-թեան թէ՝ փիլիսոփայական և թէ՝ ըզ-գացողական մասերն ասոր դէմ կելլեն։»

(Շարունակելի)

Ա. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

սատրգ պիր քէօլէսի վէ միւվէքքի-լիմիզ տախի մէրհումընն գարու-եօլտաչը վէ այնը գուլ վէ պէն-տէսի օլտուղը ճիհէթլէ՝ ումմում նաղարընտա միւսլիմ վէ մու-գատտէս օլան չանը ալիի իամէթա-նէլէրինի սէրմու քէսը վէ իսլալ գապիլը թասավվուր վէ խայալ օ-լամազ։

Պինանէն ալէյհ միւվէքքիլիմիզին՝ վէլի իւլ նիմէթինին չանը իւլեա-լէրինէ լայըգ վէ ուպուտիյէթինէ մուվաֆըգ տէրէճէտէ պուլունան հարէքէթինի իսպաթ իյլէյէճէկի տէրքեաբ տըր։ Միւտտաիի ու-մումի էֆէնտինին միւճազաթը իս-թիղամ իտէն միւֆթէրիաթը հա-վի օլան 213ունճիւ վէ ատի նա-մուս տավարընա տայիր օլան 214ունճիւ մատտէ ահքեամընը սէպէպը չիտտէթթուլթմագ իսթէ-մէսի տախի ատալէթլէ միւթէնա-սըպ տէյիլ տիր։

Շու հալէ նաղարէն տավանին նէ՞ իւզէրինէ պինա իտիլտիկի վէ ֆիրիլին թայինը տէրէճէսիյլէ գա՞ն-ղը մատտէլէրէ թէվֆիդ վէ թաթ-պիգ գելընտըզը բէք միւպհէմ գալմըշ վէ հէլէ միւտտաիի ումմու-մի իլէ միւսթանթիգին բէյ ու գարարը պիր նօգթատա իճթիմա իթմէմիշ օլմասը տախի պաչգաճա ճալիպը տըգգաթ պուլունմըշ տըր։ Իգամէ օլունան տավա իսէ նէ՝ միւտտաիի ումմումինին տէտիկինէ վէ նէ՝ Սաֆտէր էֆէնտինին իֆա-տէսինէ վէ նէ տէ եալընը հիւքմ ու գարարը միւնթազըր պուլու-նան կարկուր էֆէնտինին թագ-ըրի մաալինէ մուվաֆըգ տէյիլ տիր։ Չիւնքի,

Պիրինճիսի, Սաֆտէր էֆէնտի-նին արզուհալինտէ սախթէքար-լըգ պէեան իտիւպ տէ էվվէլքի մուհաքէմէնին իճրասը էսնատէ, մէպալիղի վագֆըն ֆայիզսիզ գալ-մասընա սէպէպիյէթ վէրիլտիկին-տէն պահսէլ, եյեամը մարրէ կիւ-զէյթէսինին թազմինի իտտասընտա պուլունմասը՝ խազինէի էվգաֆ՝ վագֆը մէզքիւրէ մէտեուն օլմագ վէ քէնտի տէյնի իչիւն քէնտիսի ֆայիզ թալէպ իթմէք կիպի մի-նասիպէթսիզ պիր տավանըն իս-թիմար ճալիզ օլամայաճաղընտան, էսասէն վէ քիւլլիէն մէրտուտ արը։

Իքինճիսի, իսնատ օլունան մատ-տէի գանունիյէ մանթըգընճա, հէլէ վէ տէսիսէ իլէ տօլանտրը-ճըլըգա թէսատտի օլունմայըպ, Հասան էֆէնտինին պու պապտէ-քի իշարը՝ նուգուտը մէզքիւրէնին հիւսնիւ սուրէթլէ իտարէսի թա-լէպինտէն իպարէթ օլտուղու էվ-գաֆը հիւմայուն նէզարէթը ճէ-լիլէսինին թագրիրի չահիտ տիր։

Իւչիւնճիսի, վագֆը մէզքիւր ֆարիսսատտ աղալարընը թահ-թը նէզարէթինտէ պուլունտուղու ճիհէթլէ, նուգուտը վագֆըն էմ-ըը իտարէսինէ նէզարէթլէրի պու-լունան մէրհում թալհա աղա հագ-ըէթլէրինտէն ալտըզը էմրի նէզա-ըէթը էվգաֆը հիւմայունա թէպ-լիղինէ տայիր Հասան էֆէնտինին թէզքէրէ եաղմասը՝ պիր կէօնա մէնֆաաթը զաթիյէյէ միւպթէնի օլմատըզընտան, մէսուլիյէթի տախ օլմատըգտան պաչգա հիւանիւ խըզմէթինի մուլին տըր։

Տէօրտիւնճիսի, վալիտէ Սուլ-թան հագրէթլէրինին վիրմէտիք-լէրի իշար պուլյուրտուգլարը էմր ու իրատէ՝ նուգուտը մէզքիւրէ-նին Հասան աղանըն եէտինէ ի-թասը հագգընտա օլտուղու կար-կուր էֆէնտինին վէքեալէթինէ տայիր օլան թէզքէրէի ալիյէ մէ-ֆատընտան անլաչըլը՝ հալ պու քի Հասան էֆէնտինին օ եօլտա պիր կէօնա թէզքէրէ վէ իֆատէ-սի օլմատըզը էվրագը մէվճուտ միթալասընտան թէպէյիւն իթ-միշ տիր։

Պէշինճիսի, ազչէնին խազինէի խասսայա իրպահը մէսէլէսի ի-սէ, խազինէի էվգաֆ մահքէմէի թէֆթիշին գարարը իլէ պու բարայը թէէտիւէ իթմէք մէճ-պուրիյէթինտէ պուլունմասը վէ

օլ վագրթ խազինէի խասսա ի-լէ գարշըլաշարըլըճագ հիսապը օլմասը միւլապսէսիյլէ, պու սուրէթ էվգաֆը հիւմայուն էն-ճիւմէնի միւզաքերթանընան թէ-վէլլիւտ իտուպ պունուն տախի իճրա օլունմատըզը վէ պիլ աքիս էվգաֆը հիւմայունուն ատէմը թէէտիյէսինտէն տօլայը տէյնի օլան նուգուտը մէվգուֆէնին կիւզէշ-թէսիզ գալմասը սէպէպինին հա-սան էֆէնտիյէ իսնատ իտիրմէսի վահի վէ պունուն իւզէրինէ ճէ-զայի միւսթէլզիմ պիր հալին մի-լահազա իտիլմէսի պիլ վիճուհ գանուն ու հիքմէթէ միւնաֆի տիր։

Պինանէն ալէյհ շու տավատտա միւտտաիի ումմումինին թաթպիգ իթմիյի տօլանտըրճըլըգ ճիւմի հիչ եօգ տըր, չիւնքի 233ունճի մատտէի գանունիյէտէ հիլէ վէ տէսիսէ վէ պիր թագրիպ չարթ ու գայը մուհարրէր օլտուղուն-տան՝ պունուն թէմամըլա մէյ-տանա չըգարըլմասը՝ վէ միւթէ-ճասրրընն ճէզալանտրըլմասը ի-չիւն էվվէլ պէ էվվէլ գանունէն մուճիպի ճէզա օլան վէ օլմասան հիյլէլէր պէյինտէքի ֆարգընն թէտգիգի լազըմ տըր։ Չիւնքի մատտէի գանունիյէտէ՝ մուհարրէր հիյլէ վէ տէսիսէ քէլիմէսինտէն վազիֆի գանունընն մագսէտի պիր սուի նիյէթ վէ գաստ իլէ սախթէ իսմ, սախթէ սըֆաթ, խայալի պիր իթիպար վէ մէվհում պիր իւ-միտ իթասըյլա իթիմատընը պիր թագրիպ ճէլպ վէ սուի սարֆ ի-տէրէք՝ գարշուսընտաքի ատէմին սէրվէթինտէն պիր ճիւզինի եա-խոտ ճիւլլիւսինի էլինտէն ալմագ վէ իզրար իթմէք իւզրէ իսթի-ֆատէի զաթիյէսինի խալգընն մա-զարրաթընտա արանճագ ալի ֆիրը նամէշրուը թարիֆ ու պէ-եանընտան իպարէթ տիր։

Հէր հիյլէ վէ հէր տէսիսէ՝ ճէ-զայի ճալիպ օլամազ։ Հուգուգ ատիյէտտէ բէք չօգ հիյլէլէր վա-տըր քի, էկէր պունլարա ճէզայի ճալիպ նաղարը իլէ պագուպ, շու-նու պունու թահթը իսթինթագ վէ մուհաքէմէեէ ալմագ լազըմ կէլսէ՝ չարշըտա բազարատա թիճ-ճար վէ տիւքքանճը հէման գալ-մագ կիպի տիր։ Մէսէլա պիր պաս-մանընան պասմա ալընտըգտա՝ տայանըգլը, խաս, ֆրանսըզ մա-լը տըր տէր, հալպու քի խաս տէ-կիլ տիր, տայանըգլը տախի օլ-մայուպ չիւրիւք տիր, վէ հէլէ ֆրանսըզ մալի հիչ օլմայուպ նէմ-ցէ մալի տիր։ Աճապա տիւքքեան-ճընըն իսթիմալ իթմէկի պու լի-սանլա իճրա օլունան պիր մուա-մէլէ տօլանտրճըլըգ ատտա օլու-նապիլիր մի։ Չիւնքի մալին հէմ ճընսընճա վէ հէմ մէթանէթինճէ վէ հէմ նէվինճէ վէ պունլարըն նէթիճէսի օլարագ հիյլէ վէ տէ-սիսէ մէվճուտ տըր։

Ճէզա գանունընտաքի հիյլէտէն մագսէտ իսէ՝ ախէրինի ալտաթ-մագ վէ մուգապիլինտէ պիր շէյ վէրմէէրէք՝ տիւղէսի գարմագ իչիւն ամտէն թասնի օլունուր պիր խիւտէ տիր քի պուրալարը ֆարգ ու թէմեիզ օլունմայարագ՝ հէրբեւ բաբէրը խաթիթագ վէ մուհաքէմէեէ ալմագ իգթիղա իթսէ, նիչէ նիչէ հուգուգ տա-վալարը ճէզա տավալարընա գալպ ու թահվիլէ վէ նիչէ պիկինանէրն մաղտուրիյէթինէ սէպէպ օլաճա-ղընտան՝ պունու իսէ գանուն վէ տատալէթ պիր վէճհ իլէ գապուլ ի-տէմէզ։ Հագգաթը հալ պէօյլէ օլտուղու վէ միւվէքքիլիմիզ Հա-սան էֆէնտինին պու պապտէ հիյ-լէ վէ խիւտէ տէնիլճէք զէրրէ գատար մուամէլէ վէ հարէքէթի օլմայըպ՝ պիլաքս հիւսնիւ խըզ-մէթի վուգու պուլտուղու ճի-հէթլէ՝ ազիմաթը վագֆատան պէ-րաէթը զիմմէթինէ տայիր լազըմ կէլէն հիւքմիւն իթասընը իսթի-տա իլլէրիզ։

ԹՈՐՈՍ ՍԱՐԱՃԵԱՆ

ԻՍԼԷ

Նուիրատուսից Հանգանակութիւն յԻսկիւտար Սէլամիէ

(1110 Նոյեմբեր Նիստեղծեան տեսմ էն իրնամ.)

Մեծ. Տեսբ	Աբծիր. Դրկ.
Օղոսեան Կարապետ	5
Սաթճեան Յովհաննէս	5
Սահակեան Յակոբ	5
Յանտալճեան »	5
Յաստճի Գրիգոր	5
Սարգիսեան »	5
Սահակեան Պօղոս	5
Ստեփանեան Սարգիս	5
Սէպուհ	5
Սէմերճի Կարապետ	5
Սուճի Մանուկ	5
» Սիմոն	5
Ստեփանեան Միսաք	5
Ցանապաչեան Բարսեղ	5
Տէր Յակոբեան Խաչատուր	5
Տիրատուր	5
Փանոսեան Թադէոս	5
» Պետրոս	5
Փափազեան Գրիգոր	5
» Պօղոս	5
ԳայսէրլեանՁեսայի	5
Քէրովբեան Կարապետ	5
Գույումճեան Գալուստ	5
Քէսսէլէճեան Մկրտիչ	5
Ֆէսճի Խաչիկ	5
» Յակոբ	5
Կրթասիրաց ընկերութենէն (Լսարանի հասոյթ)	820
Բէնիրճեան Գ. Էֆի ձեռամբ	335
Հիւրմիւզեն » » »	220
Սէլամըզի խանութպանք	184
Իսկիւտարու բեռնակիր եղբարք	265
Ալէմտաղիի բնակիչներէն հաւաքուած, տեղւոյն բարեշնորհ Տ. Գրիգոր Քհնայի. ձեռամբ	215
Քան զանազան անձերէ	100
Գործաւորք Պալատան փռան	100
» Քէպապճի »	50
» Շաթըր »	40
» Մոսկովիր »	50
» Զաթալ »	40
Բիւզանդ Աբրահամեան	60
Իսկէլէ համամիի բաղնեպանք	40
Թապախներէ գոյացած հասոյթ	318
	19,750

Վերոգրեալ (19,750) տասն և ինն հազար եօթը հարիւր յիսուն արծ. գահեկան գումարն կեդր. Յանձնաժողովս ամբողջ գանձած է.

Համարակալ Գանձապետ
Գ. Յ. Յովհաննէսեան Աբէլ Կիւլլինկեան
20 Փետր. 1881
Գատը-Քէյ

ՄԸՍԸՐ

Գահիրէտէն եաղբլտըզընա կէօրէ, Եունան մէսէլէսինին սուլէյն թէսվիրէսի վէ Արնավուտ ճէմիյէթը իթթիհատիյէսինին Տէրվիշ բաշա հաղրէթլէրի թարաֆընտան տաղտըրըպ պիր գաչ Արնավուտ պէյլէրինին տէ թէվֆիֆի՝ Մըսըր էվվիայի ումուրունա մուճիպը էնտիչէ օլույօր իմիշ։ Ֆիլհաղիգա Մըսըր էվվիայի ումուրը՝ թիւրքիանըն Ռումէլի գըրթասընճա քէնտիսինէ պէօյիւք զաթիյէ չըգարմըշ օլան միւշքիլաթտան խէլաս պուլմասընա, վէ պինանէն ալէյհ եա-գըն վագրթտա նաղարը տիգգա-թընը քէնտի Շարգ վիլայէթլէրի-նէ եանի Արապ էյալէթլէրինէ չէ-վիրմէէ միւգթէտիր պիր հալտէ պուլունմասընա իզտըրապը գալպ իլէ պագբէօրլար իմիշ։

Գաչընճա Արնավուտ պէյլէրինին թէվֆիֆլէրի՝ Մըսըր էվվիայի ու-մուրունընն խօշնուտսըզըզընը մու-ճիպ օլույօր։ Զիրա մումայէյ-հիմ էվվիայի ումուր՝ մէրգում պէյլէրին պաղը վէխիմ պէեա-նաթտա պուլունարագ Մըսըրընն պաղը պէօյիւք զէվաթընը թէհլի-քէյէ գոյմալարընտան գօրգույօր-լար իմիշ։

Տիկէր պիր մատտէ տախի Մը-սըր հիւքիմէթինէ բէք նախաշ կէօրիւնմիւշ։ Պունուն սէպէ-պի չու տըր քի, Մըսըր խը-տիվի թէվֆիգիգ բաշա հաղրէթլէ-րինին մուհիպպի սաատրգը՝ Օլան Մէքքէ Շերիֆի։ Ապտուլլահ բա-շայա Տէրսաատէթտէն կէօնտէրի-լէն բէսմի պիր մէքթուպուն պիր սուրէթի ճիտտէտէն Մըսըր հիւ-քիմէթինէ վասըլ օլմուշ տըր։ Տէրսաատէթտէն ճիտտէյէ կի-տէն Շերիֆի Միւսթպա թարաֆըն-տան Շերիֆ Ապտուլլահ բաշայա վէրիլէն մէգքիւր մէքթուպըն մէ-ալինէ կէօրէ, հիւքիմէթը Սէնի-յէ՝ միւշարիլէյհ Շերիֆի Ապտուլ-լահ բաշանըն նէ ֆիքր ու հարէ-քէթտէ պուլունտուղունա թէմա-մմըյլա վագրթի իմիշ, վէ էկէր բահաթ տուրմազ վէ Շերիֆի Ապ-տիւլ Մութթալըպըն հիւքիմէ-թի ալէյհինտէքի իճրաի մուամէ-լէտէն ֆէրազաթ կէլմէզ իսէ, հիւ-քիմէթի Սէնիյէ քէնտի հագգընտա մուամէլէի չէտիտէտէ պու-լունանաճագմըշ։

Եինէ Գահիրէտէն՝ խապէր վէ-րիլտիկինէ կէօրէ, Խըտիվ Թէվֆիգ բաշա՝ չու հալէրտէն տօլա-յը քէնտի ֆամուճասը պուլունան բրէնս Հալիմ բաշա իլէ պարրշ-մայա չալըշմագտա օլուպ, հաթ-թա Հալիմ բաշանընն եէկէնի պու-լունան Ալի ճէլալ բաշայը տա պու-նիյէթէ մէպնի Սթանպօլա կէօն-տէրմիշ իմիշ։

Մումայէյհ Ալի ճէլալ բաշա-նընն Տէրսաատէթէ վիրուտա իթ-տիկինի պիր գաչ կիւն էվվէլ եաղ-մըշընը տըր։ (Մըսրոպ.)

ԻՐԱՆ

Կոլ. նամ Ռուս կաղէթասընընն Թէպրիզ մուխպիրի՝ Իրան տէվ-լէթինին ահվալընը բէք ֆէնա թարիֆ իտէրէք, պիր չօգ տէվ-լէթլէրին Իրան հագգընտա օլան ըէգապէթինի խապէր վէրմէքտէ տիր։ Մէրգում մուխպիրին պէ-յանընա կէօրէ, պու տէվլէթլէր՝ Իրանըն եագգընտա ինդըրաղ իտէ-ճէկկինի քէչֆ իտէրէք, օրատա զկյատտէ թէէսիր գազանմաղա չա-լըշըյօրլար իմիշ։

Ցիվէլը միւշարիլէյհիմ միյա-նընտա ինկիլթէրրա տախի պու-լունուպ, պու տէվլէթ նուֆուզ ու թէէսիրինի պիւթիւն Իրան մէ-մալիքի իւզէրինէ եայմաղա չալը-շըյօր։ Ինկիլթէրրա Իրանըլըարը-թէվֆեճիւհաթընը գազանմաղա սայ իտուպ, բանլարընը գուր-մագտա վէ բէյտէրբէյ Իրանտա ախզուիթթասընա ճէսամէթ վէր-մէքտէ տիր։ Ինկիլիզ միսիոնար-լարը՝ Սպահան, Համատան, Թէպ-րիզ վէ Ուրմիատա քէմալը կէրմի իլէ նէշրը էֆքեար իտուպ, կէչէն սէնէ Իրանտա վուգու պուլան գրթլրգ էսնասընտա տա ինկիլիզ-լէր խայլտէն խայլի թէվֆեճիւհ գազանմըշլար տըր։ Պիթիւն գըշ ինկիլիզլէր պինլերճէ նուֆուսա եէվմյէ էքմէք վէրմէքտէ իտիլէր։ Իրանտա եաղընընը ինկիլիզ մաթաք սիւրիւլմէքտէ տիր։ Կէօրն մուխ-պիրի՝ Իրանտա ինկիլիզ նուֆու-զունուն պու տէրէճէ թէրգգի իթթիկինի թարիֆ իթթիքտէն սոնրը, Ռուսիանընն՝ Իրանտաքի մէնֆաիի հագգընտա կէօսթէր-տիկի գայսըզըզը թէէսսիւֆ իթմէքտէ, վէ նուֆուզ ու թէէսի-րինի մէյտանտա չըգարմասընը Ռուս հիւքիմէթինէ նասիհաթ իյլէ-մէքտէ տիր։

—

Սթամպօլտա նէյը օլունան Ա-ֆրէ նամ Իրան խապէթասընտա օ-գունտուղունա կէօրէ, Սպահան-տա Շահ Սիւլէյմանընն սերայը Մէտրէսէի Հիւմայուն նամըյլա Ալքթէպպէ թահվիլ իտիլուպ, պունտա հէյեթ (աստեղնագիտու-թիւն) վէ հէնտէսէ վէ քիմիա (տարրալուծութիւն) վէ հիքմէթ (բնագիտութիւն) տէրսլէրի վէրիլ-էճէքմիշ։

Թէհրանտան եինէ մէգքիւր կա-զէթայա եաղըլտըզընա կէօրէ, Սավճպուլաղ վէ Սահն Գալտէ գիւրայէրին հիւճում ու թէճա-վուզաթտա պուլունմամալարը զմ-

---

տիվի Թէվֆիգ բաշա հաղրէթլէ-րինին մուհիպպի սաատրգը՝ Օլան Մէքքէ Շերիֆի։ Ապտուլլահ բա-շայա Տէրսաատէթտէն կէօնտէրի-լէն բէսմի պիր մէքթուպուն պիր սուրէթի ճիտտէտէն Մըսըր հիւ-քիմէթինէ վասըլ օլմուշ տըր։ Տէրսաատէթտէն ճիտտէյէ կի-տէն Շերիֆի Միւսթպա թարաֆըն-տան Շերիֆ Ապտուլլահ բաշայա վէրիլէն մէգքիւր մէքթուպըն մէ-ալինէ կէօրէ, հիւքիմէթը Սէնի-յէ՝ միւշարիլէյհ Շերիֆի Ապտուլ-լահ բաշանընն նէ ֆիքր ու հարէ-քէթտէ պուլունտուղունա թէմա-մմըյլա վագրթի իմիշ, վէ էկէր բահաթ տուրմազ վէ Շերիֆի Ապ-տիւլ Մութթալըպըն հիւքիմէ-թի ալէյհինտէքի իճրաի մուամէ-լէտէն ֆէրազաթ կէլմէզ իսէ, հիւ-քիմէթի Սէնիյէ քէնտի հագգընտա մուամէլէի չէտիտէտէ պու-լունանաճագմըշ։

Եինէ Գահիրէտէն՝ խապէր վէ-րիլտիկինէ կէօրէ, Խըտիվ Թէվ-ֆիգ բաշա՝ չու հալէրտէն տօլա-յը քէնտի ֆամուճասը պուլունան բրէնս Հալիմ բաշա իլէ պարրշ-մայա չալըշմագտա օլուպ, հաթ-թա Հալիմ բաշանընն եէկէնի պու-լունան Ալի ճէլալ բաշայը տա պու-նիյէթէ մէպնի Սթանպօլա կէօն-տէրմիշ իմիշ։

Մումայէյհ Ալի ճէլալ բաշա-նընն Տէրսաատէթէ վիրուտա իթ-տիկինի պիր գաչ կիւն էվվէլ եաղ-մըշընը տըր։ (Մըսրոպ.)

ԻՐԱՆ

Կոլ. նամ Ռուս կաղէթասընընն Թէպրիզ մուխպիրի՝ Իրան տէվ-լէթինին ահվալընը բէք ֆէնա թարիֆ իտէրէք, պիր չօգ տէվ-լէթլէրին Իրան հագգընտա օլան ըէգապէթինի խապէր վէրմէքտէ տիր։ Մէրգում մուխպիրին պէ-յանընա կէօրէ, պու տէվլէթլէր՝ Իրանըն եագգընտա ինդըրաղ իտէ-ճէկկինի քէչֆ իտէրէք, օրատա զկյատտէ թէէսիր գազանմաղա չա-լըշըյօրլար իմիշ։

Ցիվէլը միւշարիլէյհիմ միյա-նընտա ինկիլթէրրա տախի պու-լունուպ, պու տէվլէթ նուֆուզ ու թէէսիրինի պիւթիւն Իրան մէ-մալիքի իւզէրինէ եայմաղա չալը-շըյօր։ Ինկիլթէրրա Իրանըլըարը-թէվֆեճիւհաթընը գազանմաղա սայ իտուպ, բանլարընը գուր-մագտա վէ բէյտէրբէյ Իրանտա ախզուիթթասընա ճէսամէթ վէր-մէքտէ տիր։ Ինկիլիզ միսիոնար-լարը՝ Սպահան, Համատան, Թէպ-րիզ վէ Ուրմիատա քէմալը կէրմի իլէ նէշրը էֆքեար իտուպ, կէչէն սէնէ Իրանտա վուգու պուլան գրթլրգ էսնասընտա տա ինկիլիզ-լէր խայլտէն խայլի թէվֆեճիւհ գազանմըշլար տըր։ Պիթիւն գըշ ինկիլիզլէր պինլերճէ նուֆուսա եէվմյէ էքմէք վէրմէքտէ իտիլէր։ Իրանտա եաղընընը ինկիլիզ մաթաք սիւրիւլմէքտէ տիր։ Կէօրն մուխ-պիրի՝ Իրանտա ինկիլիզ նուֆու-զունուն պու տէրէճէ թէրգգի իթթիկինի թարիֆ իթթիքտէն սոնրը, Ռուսիանընն՝ Իրանտաքի մէնֆաիի հագգընտա կէօսթէր-տիկի գայսըզըզը թէէսսիւֆ իթմէքտէ, վէ նուֆուզ ու թէէսի-րինի մէյտանտա չըգարմասընը Ռուս հիւքիմէթինէ նասիհաթ իյլէ-մէքտէ տիր։

—

Սթամպօլտա նէյը օլունան Ա-ֆրէ նամ Իրան խապէթասընտա օ-գունտուղունա կէօրէ, Սպահան-տա Շահ Սիւլէյմանընն սերայը Մէտրէսէի Հիւմայուն նամըյլա Ալքթէպպէ թահվիլ իտիլուպ, պունտա հէյեթ (աստեղնագիտու-թիւն) վէ հէնտէսէ վէ քիմիա (տարրալուծութիւն) վէ հիքմէթ (բնագիտութիւն) տէրսլէրի վէրիլ-էճէքմիշ։

Թէհրանտան եինէ մէգքիւր կա-զէթայա եաղըլտըզընա կէօրէ, Սավճպուլաղ վէ Սահն Գալտէ գիւրայէրին հիւճում ու թէճա-վուզաթտա պուլունմամալարը զմ-

---

ղելու։ Հ. Այտընեան, որպէս զի ցուցնէ թէ ոչ միայն ուսիգարեան, այլ և հասարակ պարզ ոճով անգամ չէ հնար և պարտ գրել-գրաբար, կը յարէ այլևայլ պատճառներ զորս մի-չել աւելորդ կը համարինք, ի բուն մատեանն յուղարկելով զընթերցողս։

Դարձեալ, այն անսանձ աղատու-թիւն զոր Հ. Այտընեան տուած է և կամ տալ աշխարհաբարին յանուն «ուսումնական և փիլիսոփայական ոճոյ»՝ է՞ արդեօք ուսումնական և փի-լիսոփայական, թէ վայրագ և անոռ։ Ա-զգալ զայս թող թարգմանէ մեր բարե-կամն իւր խորհրդածութիւններն յԵւրո-պական ինչ լեզու, զորօրինակ ի Գաղիե-րէն, չկնեալով պիտի աեսնէ թէ մեծ մասն այն բացատրութեանց հակառակ է մա-նաւանդ քան համաձայն փիլիսոփա-յութեան։ Ճշմարիտ փիլիսոփայական ոճ այն է ուր գաղափարք ունին տրբ-բամաբանական կապակցութիւն. ուր չիք այն կապակցութիւն՝ չիք և փի-լիսոփայութիւն։ Որպէս ոչ ամենայն թռչուն, նոյնպէս ոչ ամենայն լեզուի տուեալ է սլանալ ազատ՝ առանց ան-ցանելոյ զսահման առողջ փիլիսոփա-յութեան։ Թող իւրաքանչիւր գիտ-նայ զիւր չափ։ Եթէ նախամեծարու-թիւնն զոր Հ. Այտընեան տայ աշ-խարհաբարին՝ է այն վայրագ ազա-տութեան աղագաւ, ի դէպ է ասել նորին իակ վճռով նորա. «կարծենք թէ չենք սխալիր՝ երբ ըսենք որ բանասիրու-թեան թէ՝ փիլիսոփայական և թէ՝ ըզ-գացողական մասերն ասոր դէմ կելլեն։»

(Շարունակելի)

Ա. Մ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

նընտա պիր եէնի օրտու թէչքիլ օլունմուշ վէ օրտուի մէգքիւրէ Էմիր-Նիզամ գօմանտան թային օ-լունմուշ տըր։

Վիէննա սէֆիրի Միրզա Ների-ման խան Թէհրանտան Վիէննայա ավտէթ իթմիշ տիր։ Օրտուի մէգ-քիւրէ սիլահ վէ ֆիշէնք վէ թիւ-ֆէնք միւպայէասը իչիւնիրան հիւ-քիւմէթի թարաֆընտան սէֆիրի միւշարիլէյհէ բարա վէրիլմիշ տիր։

Շահ Նասրէտտինին մախտում-լարը Թէպրիզ վալիսի Սուլթան Մուզաֆֆէրէտտին Միրզա վէ Սպահան վալիսի Զըլի Սուլթան՝ Թէհրանա չաղրըլմըշլար տըր։

Շահ՝ շուրաի տեվլէթին իճթի-մաընը մէն իթմիշ վէ Էմին իւլ Միւլք Մապէյն միւշիրլիկինէ, վէ միւսթէշար իւլ վիզէրա Եուսուֆ խան՝ խօրասան էյալէթինին վալի մուավինլիկինէ թային օլունմուշ-լար տըր։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ.

Պունտան պէօյլէ թիւրքիա իլէ Միւճթեմէի Ամերիգա ադասըն-տա տօղրուտան տօղրույա թէլէկ-րաֆ մուխապէրաթը իճրա օլուն-մագ իչիւն իքի տեվլէթ թէլէկ-րաֆ վէ բօսթա նէզարէթլէրի մի-եանընտա պիր մուվաֆֆագաթ հա-սըլ օլտուղունա տաիր կէչէն կիւն պիր հավատիս եաղմըշ իտիք։ Պու տէֆա իչիթթիկիմիզէ կէօրէ, իթ-թիհատ բօսթասը միւտիրի վի-թալիս էֆէնտինին էսէրը իգտա-մաթը օլարագ Սթամպօլ իլէ Նիւ-եօրգ արասընտա էվվէլքի կիւն-տէն իթիպարէն տօղրուտան տօղ-րույա պիր բօսթա չանթասը տա-թաաթի օլունմաղա պաչլամըշ, վէ պու գարար տա՝ տիկէր թէլէկ-րաֆ մուխապէրաթընն գարարը կիպի, Միւճթեմէի Ամերիգատաքի Օսմանը սէֆիրի Արիսթարքի պէ-յին թէվասսուլթը իլէ հուսուլէ կէլմիշ տիր։

—

Մօսկուատան պա թէլէկրաֆ խապէր վէրիլտիկինէ կէօրէ, Գարա էյալէթինտէն էհալինին թիւրքի-այա հիճրէթ իթմէսինէ սէպէպ նէ օլտուղունու թահգիգ իթմէք ի-չիւն Ռուսիա հիւքիւմէթի Գարս վալիսինէ էմր վէրմիշ տիր։ Թահ-գիգաթը մէզքիւրէնին նէթայիճի պա ըարօրթօ մէրքէզը հիւքիւմ-թէ թէպլիղ օլունաճագ տըր։

—

Հարէքէթը արզտան մուսապ օ-լան Զէյմէ չէհրի թէմամըյա խա-բրապ օլտուղու կիպի, պունուն էթ-րաֆընտա տա 7 ատէտ քէօյ զիր-ու զէպէր օլմուշ տըր։ Պունլարընն քեաֆֆէսինտէ 8038 խանէ պու-լունուպ, 5616սը երգբլմըշ վէ եա-խոտ բէք զիյատէ զէտէլէնմիշ տիր։ Անճագ իչպու Զէյմէ նահիյէսին-տէ նուֆուսճա բէք չօգ զիյաթ օլմայըպ, 47,240 նուֆուստան 56 քիչի երգընթը ալթընտա գալմըշ, վէ 200 քիչի տէ եարալանմըշ տըր։ Մէգքիւ

Գալիս թարաքիշնան իլթիֆաթ. լա դապուլ օլունմուշլար տրը։

Ընճաղ մէրգում՝ խրվլաթլար՝ ունուտուլուպ տա պու գապուլիյէթէ 24 սաաթ էվվել տավէթ օլունտուգլարը իչիւն պէյանը թէէսսիֆլէ պէրապէր, եկէր վագթինտէ տավէթ օլունսալար իսի, պին գատար խրվլաթրն գաթար պաղլարպ սեֆարէթէ էլէրէք, իզտիվաճը մէգբիւր հագգընտա պէյանը մէսէրրէթ իտպիլէճէկինն սէֆիրէ սրզ իթմիշլէր տիր։

Իզտիվաճը մէգբիւր միւնասէպէթիլէ սալը կիւնիւ Պէյօղլունտա Յանթ-Մարիա քիլիսէսինտէ Մոնսէնէօր Վանուէթլի թարաֆընտան Գուտասը չէրիֆ թագտիս օլունուպ Ամսթրիա վէ Պէլճիգա սէֆիրլէրիվէ սեֆարէթ մէմմուրլարը վէ պիր խայլի միւթէթէպերան հաղը պուլունմուշլար։

—

Պրուսա վիլայէթինտէ Ապուլիօն նամ կէօյ ճիվարընտա Գրոմ մանէնինի իյլէտէն գումբանէանդն Ռէշթատա միւպարէա իթտիկի Հէրոդէնդէնէ նամ քիւչիւք վաբօր իլէ իքի առապա պիր գաչ կիւնտէն պէրու լիմանըմշզտա պուլունուպ, պու հաֆթա Մարմարանդն Մահալճ սէվահիրինէ տօզրու հարէքէթ իթմիշլէր տիր։

—

Զէյվէ գազասընտա քեսային Ա. լաչէտա գարիյէսինտէն եազրան պիր մէքթուպա կէօրէ, հարաքէթը արդտան զէտէյէնէն մէգքիւր գարիյէտ տօգթէօր Վահան էֆէնտի իլէ Բաչիտ էֆէնտի բէք պէպիւք խրտմէթլէրտէ պուլունմուշլար տրը։

—

Տիւնքի կիւն Սթամպօլտա Պարընիւզէյնամմահալատ միւլքիյէ դայմագամլարը միւթէգաիտլէրինտէն Իսմայիլ պէյին խանէսի զապթա թարաֆընտան պասըլարագ, քէնտիսի իլէ պէրապէր պաղը զիգրյմէթ էչէա զապթա մէրքէզինէ կէօթիւրիւմիւշ տիր։ Մումանլէյհ պիր սրդաթ մատտէսինտէն տօլայը թահթը մահաքէմէտ օլտուղու հայատ եիւզիւնիւ կիզէմէքտէ իմիշ։

—

Տէօրթ սէնէ մուգատտամ Պէյօղլունտա Բաբազ քէօրիւսիւնտէ էրմէնի միլէթինտէն գահվէճի Մեկգոնը դաթլ իլէ ֆիրար իտէն Եունանը իլիա նամ շախս տիւնքի կիւն տէրտէսթ օլունմուշ տրը։

—

Մաճարը Գօճ նամ պիր տէլիգանլը քենտ չօրպաճըրընդն դըզյլա 20,000՝ ֆիօրինի զապ ու սիրգաթ իտէրէք։ Ամերիգայա գաչմագ իւզրէ Ամէմանիանդն Համպուրկ նամ իսքէլէինտէն վաբօրա բաքիպ օլտուղու էնատէ մահալը մէգբիւր զապթասը թարաֆընտան ախզ ու կիրիֆթ օլունարագ, աշրգլա մաշուգէ թահրէլ հըզգ Մաճարիսթանա իտտէ օլունմուշլար տրը։

Նէ՛ ինսաֆսըզ՝։

—

Տիւն սաաթ ալթը բատտէլինտէ ասաքիրը Շահանէ պինպաշլարընտան պիրի Պալգրազարընտան կիթմէքտէ իքէն, Արնավուտ գրեսֆէթինտէ պիրիսի պինպաշընդն խապէրի օլմազ սըզդն եան թարաֆտան գըլըճընը չէքիպ էթրաֆա սալայարագ վէ իւզերինէ կէլէնլերի թէհտիտ իտէրէք պաղչէ Գաբուսընա տօզրու գօշմաղա պաշլամըշ իսի տէ, տէրհալ ասաքիրը զապթիյէ ալէ նիզամիյէ եէթիշուպ մէրգումը տէրտէսթ վէ էլինտէքի գըլըճը ալսզ իթմիշլէր տիր։

—

Էրէքլի մատէնինին իսկէլէ վէ օճաղլարը պէյնինտէ էմրը մուխապէրաթը թէսհիլ իչիւն էրէքլի թէլէկրաֆ մէրքէզինտէն թա սոն օճաղա գատար թէմոհտինէ իպ. թիտար օլունմուշ օլան թէլէկրաֆ խաթթը պու քէրրէ խիթամ պուլմուշ տրը։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ամսան Հավա

Լօնտրա 10 Մայիս

Մէհլիսը մէպուսանտա Սըր Ուօլթ Ֆրանսա տէվլէթինին Տերասատէթ սէֆիրի Մ. Թիսօ թարաքընտան մայիս 7 թարիխիլէ Պապը Ամկէ իթա օլունան նօթատան ինկիլթերրա տէվլէթինին մալիւմաթը օլուպ օլմատըղընը, վէ տէվլէթը միշարիլէյհանդն խրուսիր աշիրէթինին թէէտիպինտէն ասնրա թունուղտան չէքիլէճէկինէ տահր վատը օլուպ օլմատըղընը սիւվալ իլէմիշ տիր։

Պու սիւվալէ ճէվապէն, խարիճիէ միւսթէշարը Սըր Զարլզ Տիլք՝ ինկիլթերրա հիւքիւմէթի՝ Սըր Ուօլթըր պահս իթտիրի թէէմինաթը թահրիրէն ալմամըշ իսէ տէ, ֆըրանսա տէվլէթի՝ թունուզը ճէզայիրէ իւկագ իթմէք վէ զապթը մէմալիք իյէմէք ինիյէթինտէ օլմատըղը հագգընտա քերրարէն թէէմինաթը չիֆահիրէ վէրմիշ օլտուղունը խաթրտա թուսմագ լազմ կէլմիյինի, վէ Մ. Թիսօնը մայիսին 7ինճի կիւնիւ Պապը Ամկէ վերտիյի նօթայա կէլինճէ, պու խապէրին սահիհ օլտուղունա իթիմտա իյէմէք իւզրէ էսպապը լազմէ մէվճուտ իսէ տէ, հիքմէթին պու պապատ մայիսմաթը ռէսմիյէսի օլմատըղընը իֆատէ իյէմիշ տիր։

Սըր Ուօլթ՝ կէչէճէք ճումա կիւնիւ (Եարընը), թունուզը պաղը մէվագիի մուհիմմէի պահրիյէսի Ֆրանսըզլար թարաֆընտան իսթիլա օլունմամագ իւզրէ Մ. Կլատսթօն թարաֆընտան Նէ՞թէտտապիր իթթիխազ օլունճաղընը սիւվալ էյլէյէճէյինի իֆատէ իյէմիշ տիր։ Մումայիլէյհին ֆիքրինճէ, պէօյլէ պիր իսթիլա ինկիլթերրանդն Շարգ իլէ օլան մուամէլաթնա մուզայիր օլտուղունտան մատտա, թունուզ վէ Թրապլուսը — Ղարպ էհալիսինին հուգուգը մէչրուէլէրինէ թէճավուզ իսիմիշ օլաճագ տրը։

(Պու ոոգոհ էլէն Բէլէկրոֆը)

Սոֆիա 10 Մայիս

Պու կիւն բրէնսին սէրայը էոնիւնտէ պէյիւք պիր նիւմայիշ վուգու պուլուպ, բրէնսը միշարիլէյհ մէսէրրէթը ազիմէ իլէ ալդըշանմըշ տրը։

Մէթրօբօլիտ՝ թէրքը սալթանաթ թասավվուրընտան վազ կէչմէսինի վէ Գուլկարիսթանը եիւգ իւսթիւ պրագմատիսընը էհալի նամընա բրէնսէ ըճա իթմիշ տիր։

Բարիզ 11 Մայիս

Զանն օլունտուզունա կէօրէ, թէէմինաթ ահտանամէսի եարընն Թունուզ Պէյինէ թագտիմ օլունաճագ տրը։

Պերլին 11 Մայիս

Ֆրանսանդն Տէրսսատէթ սէֆիրի Մ. Թիսօ՝ ֆիւնուն ագատէմիասընա ազա ինթիսապ օլունմուշ տրը։

(Սէֆիրի միւշարիլէյհ՝ Ալէմանիալը մէշհուր ճօղրաֆիա մուալիմի Մ. Քիւբէրի վէ Մ. Մօմընն իլէ պէրապէր Պերլին ագատէմիասընա միւթէալիգ պիր էսէրին թէրթիպ ու թանդիմինէ մուամէնէյթ իթմիշ օլտուղունտան, իշպու թէմէյյիւզէ մաշհար օլմըշ տրը։)

Իսմիրնէ 11 Մայիս

Մայիս իպթիտասընտան 10ընա գատար Սիվէյիշ գանալընտան 82 սէֆինէ միւրուր իտուպ, հասըլթը միւրուրիյէ 1,370 000 ֆրանգա պալիգ օլմուշ տրը։

Ամսան Ոյ-Եոր

Բէթերպուրկ 12 Մայիս

Զար՝ միլէթէ խիթապէն պիր պէեանանամէ նէշր իտիպ, իսթիլալ ու շուրիշի մէն իլէ ինդիպաթ ու ատալէթի թէէսիս ալիչուն վագը օլան թէշէպպիսինտէ քէնտույէ մուավէնէթ իթմէսի իչիւն պէեանանամէի մէգքիւրտ թէպասընա տավէթ օգտմուշ տրը։

Լօնտրա 12 Մայիս

Զիրաաթ հէյլէճանընտան վէ պոռնուն սէպէպ օլտուղու ճինայէթլէրտէն տօլայը իրլանատատա թէվզիֆ օլունան էշխասըն մըգատարը կիւնտէն կիւնէ արթմագտա տրը։

ԻԼԱՆԱԹ

ԷՎԳԱՖ

Էվգաֆը Հիւմայուն խազինէսի մահկիլաթ տարիբսինտէ պէհէր կիւն միւզայէտէլերի իճրա օլունմագտա օլան աթիւ գիքր մահկիլաթրն քէնֆիյէթը միւզայէտէլերի 97 սէնէսի մարթընն 9ընճը բազար իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն սէնէի մէրգումէ նիսանընն 10ընճը թիւնինէ տէկին պէշ սէֆա իլան գըլընմը իտի։ Միւտէթը մէգքիւրէ զարքընտա միւզայէտէլերի իճրա օլունմուշ իսէ տէ, պէտէլը միւզայէտէլերի գըյմէթը մուխտամ մէնէլերինէ թէգարրուպ իթթիյիլ տուն ֆիյաթլէ գարմըշ օլտուղունտան, 97 սէնէսի նիսանընն 27ընճի բազար իրթէսի կիւնիւնտէ էնթիրիպարէն սէնէի մէրգումէ մայիսի 7ինճի կիւնիւ բազար իրթէսի կիւնիւնտէ ֆրա գատար թէքբար միւզայէտէլերի իճրա գըլընճաղընտան թարիխ օլանարը էյամը մէգքիւրէտէ էնճիւմէնը խազինէյէ կէլմէլերի պէշինճի տէֆա օլարագ իլան վէ իսթիար գըլըրը։

..26 .. 10000 .. 6000, (1) Ալահա Համմամ գուրպինտէ Զէլէպի օղու Ալաէտտին մահալլէսինտէ քեսին 20 զըրա արսատա մէպնի ֆէվգինտէ պիր օտայը միւշթէմիլ չէհրի 300 զրշ. քիրալը ախշամ պիր պապ լիւլէճի տիւքքանընընն սիւլիս հիսսէսի։ (6)

.. 24 .. 10000 .. 6000, Ալահա Համմամ գուրպինտէ Զէլէպի օղու Ալաէտտին մահալլէսինտէ քեսին 20 զըրա արսատա մէպնի չէհրի 250 զրշ. քիրալը ֆէվգինտէ պիր պապ օտայը միւշթէմիլ քեսիկիր պիր պապ նարընը տիւքքանընընն սիւլիս հիսսէսի։ (6)

.. 30 վէ 32 .. 30000 .. 14450.. Քէթենճիկէր պալընտա Զէլէպի օղու Ալաէտտին մահալլէսինտէ Սապանճուլար խանը ճատտէսինտէ քեսին 240 զըրա արսատա մէպնի չէհրի 600 զրշ. քիրալը ֆէվգինտէ իւչ պապ տատտը միւշթէմիլ պիր պապ մանղալընընն սիւլիս հիսսէսի։ (6)

.. 13 .. 15000 .. 7330, Ալահա Համմամ գուրպինտէ Զէլէպի օղու Ալաէտտին մահալլէսինտէ Ալաճա Համմամ չարշըսընտա քեսին 200 զրրա արսատա մէպնի չէհրի 500 զրշ. քիրալը 1 մահզէն վէ 1 գույու վէ 3 պապ օտայը միւշթէմիլ ախշամ պիր պապ մարանկոզ տիւքքանընընն սիւլիս հիսսէսի։ (6)

.. 51 .. 7300 .. 4300, Մահալլէի մէգքիւրէտէ Սապանճու խանը ճատտէսինտէ քեսին 50 զրրա արսատա մէպնի չէհրի 4 ատէտ լիրայի Օսմանի քիրալը պիր պապ լիւլէճի տիւքքանընընն սիւլիս հիսսէ միւլքիւ իլէ սիւսիս հիսսէ կէտիյի։ (6)

.. 118 .. 6000 .. 3000, Թահթագալէտէ Խօճա Համզա Ուզուն չարշը ճատտէսինտէ 80 զրրա արսատա մէպնի ֆէվգինտէ պիր օտայը միւշթէմիլ սէնէվի 3300 զրշ. քիրալը պիր պապ սէպզէվաթը տիւքքանընընն 120 ագչէ իթիպարը իլէ 12 ագչէսի։ (6)

.. 10 .. 2334 .. 2200, Տըրօկսան գուրպինտէ Թէրճէման—Եունիս մահալլէսինտէ Քէֆէվի սօգաղընտա քեսին 180 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 գույու վէ 500 զրրա պաղչի միւշթէմիլ պիր պապ մէնզիլին սիւլսան հիսսէսի։ (3)

.. 11 .. 4000 .. 2300, Ալահա Համմամ գուրպինտէ Զէլէպի օղու Ալաէտտին մահալլէսինտէ Թախթակալէ ճատտէսինտէ 25 զրրա արսատա մէպնի չէհրի 120 զրուշ քիրալը սխշամ պիր պապ քեաղրտանը տիւքքանընընն սիւլիս հիսսէսի։ (6)

.. 57 .. 17000 .. 12400, Պաալը Ալի գուրպինտէ Իմամ Ալի Նամը իրիկէր Նալը—Մէճիտիա մահալլէսինտէ Ազիզիյէ ճատտէսինտէ 30 զրրա արսատա մէպնի ֆէվգինտէ պիր օտայը միւշթէմիլ չէհրի 6 ատէտ մէհիտիյէ քիրալը քեաբկիր պիր պապ պասմանը տիւքքանը։ (6)

.. 6 .. 1750 .. 900, Զարշէնպիհ գուրպինտէ Պէկիրիկէզ մահալլէսինտէ օրմա սօգաղընտա 55 զրրա արսատա մէպնի 1 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 50 զրրա պաղչէի միւշթէմիլ պիր պապ մէնզիլին նըսֆ հիսսէսի։ (3)

.. 5 .. 4500 .. 7650, Ագսէրայտա Կառէպա Հիւսէյին աղա մահալլէսինտէ Կիւմիւշխանէ սօգաղընտա քեսին 60 զրրա արսատա մէպնի 2 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 20 զրրա աշզրլըղը միւշթէպիլ պիր պապ մէնզիլ։ (3)

.. 15 .. 2500 .. 1050, Էյրի-Գարու գուրպինտէ Ավէզ պէյ մահալլէսինտէ Թիւրպէ սօգաղընտա 60 զրրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույու վէ 20 զրրա պաղչէի միւշթէմիլ չէհրի 100 զրշ. քիրալը պիր պապ մէնզիլին ռուպպ հիսսէսի։ (6)

.. 5 .. 6400 .. 2500, Գալաթատա ճամիի քէպիր մահալլէսինտէ Թէրպիէն 150 զրրա չէհրի 500 զրշ. քիրալը քեաբկիր պիր պապ պէրպէր վէ իթթիսալինտէ 9 պապ օտալարը 120 սէհիմտէն 8 սէհիմի։ (3)

.. 115 .. 6000 .. 5945, Զէնկէլ գարիյէսինտէ վէ ճատտէսինտէ թէրպիէն 56 զրրա արսատա մէպնի 28 զրրա պաղչէ վէ չէհրի 100 զրշ. քիրալը ախշամ պիր պապ պէրպէր տիւքքանընընն նըսֆ հիսսէսի։ (3)

(1) Ճիւմէլէրին պալչարընտա, իլք հիդատաքի պուլունան բագդամար մահալիսլաթընն նիսմէրօլարընը, վէ իքինճի հիզատաքիէր լիրան Օսմանի 100 զուրուշտան օլարագ գրյմէթը մուխամմինէլէրինի վէ իչիւնճիս հիզատաքիէր պէհլը միւզայէտէլերինի պիլտիրմէքտէ տիրլեր։

Քէզալիք ճիւմէլէրին սօնլարընտա բարանրեզ իչինտէքի բագդամար մէգքիւր էպինիյէլերին գաչար տէֆա իլան օլունտուգլարընը միւպէյեին տիր։

ՏՕՔԹԷՕՐ

ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Տօգթօրու միւմիսիյէ, սապգը վէճճ իւզրէ, եալընը գիրէնկի վէ պէլ սօուգլուղու, վէ ումում ալեթթը թէկնասիլիյէեէ (ծենդական գործարանաց վերաբերեալ), վէ իտարա եօլարընա, ուսում տէրի իլէթլերինէ տայիր խաթալըգլարա տիւչար օլանլարընն էմրի թէտավվէլերի իչիւն, հէր կիւն սաաթ տէօրթտէն օնա գատար, Պաղչէ գաբուսընտա Համիտիյէ թիւրպէսի սրրասընտա վագը 32 նումէրօլու Մինապէան Վիչէնէֆէճգանէսինտէ, վէ բազար կիւնլերի տախի, Պէյօղլունտա Սագըզ Ագաճը ճատտէսինտէ վագը 27 նումէրօլու քէնտի խանէսինտէ, քէյֆիսիզլերի գապուլ իթմէքտէ տիր։ 10—2

ԷՊՆԻՑԷ ԷՇԵԱՄԸՆԴ ՏԱԻՐ ՊԷՕՑԻԻԴ ՏԷՐՕԶԻՊՕ

107 ՄՕՄՃԱՆԷ ՃԱՏՏԷՍԻՆՏԷ 107

ՍՊԻՐԻՏՕՆ ԳԱԲՈՒ

ՎԷ

Ժ. ԲԷԼԹԱՆ

Նու աթիտէքի պէյիւք ֆապրիգալարընը վէքիլի։

Արնօ Եմիէն—Մաբէլէաս թուղլա վէ քիրէմիա վէ սապսը վէ սաիրէ։

Լօնկ Ֆիս Էնէ—Մաբէլէ թաշը սէրթ վէ եուսուշագ։

Պէ Լիւգդ է Գոմբանի—Կընոգլաբաս Բօթիան չիսէնթ օսու վէ վալենթին։

Շարլը Սիգար—Մաբէլէաս Պորու քիւնք վէ էմալի։

Պէրնար Օպէր—Մաբէլէաս պասկիլ վէ սաիր թէրպիլեր։

Մէգքիւր մաղազատա կէրէք բարչա բարչա վէ կէրէք թօքտան օլմագ իւզրէ սրբարըշ գապուլ օլունմագտա տրը։

Պալատէ գիքր օլունան էշխան միթենէվիատան պաչգա, մէգքիւր մաղազատա էպինիյէեէ տահր էշխան սահրէ մէսէլա Թրիէսթէ թաշլարը, Իթալիա մէրմէրլերի, Մալթա թաշլարը, տէմիր քիրչէրը վէ պունարա միամանի էպինիյէի միթալիգ էշխա վէ լեվազիմաթը սահրէ սէվճուտ օլուպ, կէրէք բարչա բարչա վէ կէրէք թօքտան էհվէն ֆիեաթլարա սաթըլմագտա տրը։

ՍՊԻՐԻՏՕՆ ԳԱԲՈՒ

ՎԷ

Ժ. ԲԷԼԹԱՆ

1881 փետր. 3

ՍԱՐՐԱՖԻԵԼ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՐԸ

Լօնտրա, 11 Մայիս

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	102-¾
Օսմ. էսհամը աչըլար	16-½
» » գաբանաք	16-¼
Իթթիգրազ 65	17-½
» 69	17-½
» 71	78-¾
» 72	30-
» 73	17-⅛
Օսմանլը պանգաոը	16-⅛
Մըսըր տուլուն. մութա հրաէ	77-⅛
» իթթիյազը	95-
Բուսխա իթթիգրազը	98-¼
Գամպիո Բարիզ 6 այ վաաէ	-

Փարիզ, 11 Մայիս

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	85-95
» » 5 գրօնսուզ	120-05
Օսմ էսհամը աչըլար	16 85
» » գաբանաք	16-82
Իթթիգրազ 65 ֆր.	89-
» 69	88-
» 73	86-
Մըսըր ֆօնս. մութա հրաէ	392-50
Գրէսի Լիոնէ	887 50
Օսմանլը պանգաոը	673 75
Բումէլի չըմէնտըֆէրի	61-75
Իթալիա էսհամը	90 60
Գամպիո Լօնտրա 3 այ վաաէ	25-25

Վիէննա, 11 Մայիս

Ահիո ֆիօրին	-
Բումէլի չըմէնտըֆէրի	28-50

ԱՂԱԼԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Էս. սամ. ամբան ագչ. գաբ.	18 09
Գաբ. բազարի աչըլարը	18-07
Իթթիգ. 63 (Մաթթօն) 6 % ֆ.	86 50
» 65 » 6 % ֆ.	88 50
» 69 (Բրինար) 6	88-
» 72 (Գոն ամբ Թրէզօր)	29-12
» 73 6 % ֆ.	84
Բումէլի չըմէնտըֆէր 3	59 75
Ագչէ գուտէ	00
Բրօր	Գբ. 42-
Հավալէսի	» 45-

ՊԱՆԳԱ ԱԳԵՍՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	5 36
Սամսպոլ պանգաոը	10-12
Սոսիէթէ ժէնէրալ	5- 8
Թրամվայ	3 70

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՏԱԹԸ

Օսմ. լիրասը 100 զրշտան	Գբ. Փր
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	107 33
Մէթալիք »	206
Պէյլիք »	211-10
Ալթըլըգ »	126-30
Պագըր »	660-
Գայմէ »	960-
Ինկիլիզ լիրասը	109-32
Ֆրանսըզ ալթունու	87-20
Փոլ	90-02
Գրիմիզ ալթունու	51-25
Գաբաօն գայմէսի	8-86

ԺՕԶԷՖ ՊՕՆԻՖԷՆ

ՏԻՇ ՀԷՔԻՄԻ

Շէհրիմիզատ էօթէտէն պէրու մալիւմ պուլունան զիւրատ վաղիի իմզա ԺՕԶԷՖ ՊՕՆԻՖԷ պիր չօգ միւշթէրիլէրիյլէ պիլճիմէ Ցէրսասատէթ էհալիսինէ քենտիսինին նագը մէքեան իլէ կէլիպ քէօբրիւ գարշըսընտա քեաին Լմին էօնինտէ 32 նիւմէրօլու խանէյէ նագլ իթթիսինի իլան իտէր։

Բարիզ իլէ Լօնտրանդն միւքէմմէլ ֆապրիգալարընտան կէլմէ վէսաիթ իլէ ամէլիյաթդն էմրը թէսհիլի զըմմընտա, տիշճիլիք սէնաաթընդն իքմալ իթմիշ օլտուղու պիլճիմէ ալաթ վէ էտէվաթ պուլունմագտա տրը։

Օնտան մատտա քենտիսի պիր չօգ սէնէլերտէն պէրու տիշճիլիք սէնաաթընտա թէճրիպէլէր կէօրմիւշ վէ էրեէթի իսթիմալ օլունուպ եէմէյի չիյինէմէք էսասընտա չէնէլերէ ըզթըրապ վիրէն տիշլերին թամիրինի վէ եէնիտէն գօյաճաղը տիշլերին չէնէլերէ ըզթըրապ վիրմէմէսի-իչիւն զայէթ սատ պիր ուսուլ գուլլանրագ, տիշլէր մահալլերինէ վազ թլունտուգտան սօնրա, թէնէֆֆիւս վասէթասըյլա տուրտուրմասընը թէհահիւտ իտէր, վէ իսթիմալ իտէճէյի մէվատտընը զայէթ գավի վէ ալա ճինսինտէն օլաճաղընը պէյան իտէր։

Իճրա իտէճէյի ամէլիյաթ էսմանընը՝ թէճրիպէ օլունտուգտան սօնրա թալէպ իտէճէյինի, վէ տիշ ազրըսընա միւպթէլա օլան զէվաթը քենտիսինէ միւրաճաաթլա պալատէ մէգքիւր մահալը իգամէթինէ թէչրիֆէ ըղալէթ պուլյուրաճաղընը իւմիտ իյլէր։

ԺՕԶԷՖ ՊՕՆԻՖԷ

ՏԻՇ ՀԷՔԻՄԻ

Սթամպօլ քէօբրիւսիւնիւն գարշըսընտա Լմին էօնիւնտէ քեաին 32 նիւմէրօլու խանէ։

Ճումա կիւնլերի սապահլայրն սաաթ տօգուզտան էօյլէնէ գատար ֆուգարայա մէճճանէն պագաճագ տրը։

ԵԷՆԻ ՏՈՒԽԱՆ ՖԱՊՐԻԳԱՍԸ

ՏԻՄԻԹԸԻ ՔԱՀԻՆԻ ՎԷ ԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԸ

Ն՝ 198 ԴԱԼԱԹԱՏՍ. ՊԷՕԳԻԻԴ ՃԱՏՏԷՏԷ Ն՝ 198

Տիմիթրի Շահինի վէ գումբանիասը նամը իլէ միճէտատէն քիչատ իթմիշ օլտուղուզմուզ տուխան ֆապրիգասընտա եէնիճէ գօգուլու տուխանլէրինտէն թիւթիւն վէ սիկարա թէրթիպ վէ իսալ օլունտուղու վէ տուխանլէրի մէմալիքը մահրուսէնին էն ալա թիւթիւն հասըլ էյլէեէն մահալլերինտէն տօղրուտան տօղրույա ճէլպ վէ միսպասա էյլէտիկմիզ վէ պու զէնաաթտա պիր չօգ սէնէլէրտէն պէրու քէսպ իթմիշ օլտուղուզմուզ թէճրիպէլ վէ մէէքէ իլէ պէրապէր թիւթիւնլերին թէրթիպինտէ տիգգատ իթտիկիմիզ վէ ֆիեաթը տուխանը նահագ եէրէ վէ պահալը իսէն պիր թագտմ տիւս վէ գինէթը պիմանատան տարքը նագարա բաքէթլերի սիւսիւ վէ ճիրալը իթմէքտէն իսէ իչինտէ տուխանը ալա իթմէք էյլի քէյֆէ տահա պէօյիւք խրտմէթ օլաճաղընը սիրտիկիմիզտէն տըչընտէն զիեատ իչինին ալալընա հարը տիգգաթ իտէրէք ըղալէթը ամմէլի գաբանապիէէճէկիմիզէ իւմիտվար օլտուղուզմուզ ինչպու չուպարթն 13 ինճի թարիխի չարշէնպիհ կիւնիւնտէն սէտ իլէ սարֆիեաթ չըգարաճարմըզդ թիւթիւն վէ սիկարալար պու միւտաամըզդն վահի պիր սէօվտէն իսպարթ օյմատըղընը իսպաթ իսէճէկի ճիհէթիլէ քէմալը իթիմատ իլէ էհլիքէֆ վէ մէրագդն թագտիրինէ պաղանտըրմըզ վէ սրբարըշ իսէնլէր օլուր իսէ մաթլուպլարը վէճճիլէ իհրասընա չալըշըպ հէր քէսին բաղպէթ վէ էմնիյէթինի գազանմագ խուսուսընտա թէճմիզը գուսուլ իթմէյէճէկիմիզ վէ նիկամը իգթիզասընճա մէմալիքի էճնէպիյէյէ կիտէճէք տուխանլերտէն պանտերօլ բամի արընմատըզընտան մէմալիքի էճնէպիյէյէ կիտէճէք սրբարըշլարտան պիլա ըէմ ֆիեաթ ալընճաղընտան էճվէնիյէթի իլէ Ցէրթիպ օլունճաղը իլան օլունուր։

ՔԷՕԲՐԻՒ ՊԱՇՇԸՆՏԱ ԷՄԻՆ ԷՕՆԻՒՆՏԷ ՎԱԼԻՏԷ ԽԱՆԸՆՏԱ ՎԱԳԸ

Բ. ԲԷՐՎԱՆԷ ՎԷ Ն. ԱԼԷՔՍԻԱՏԻՍԻՆ

ՑԱՌԻՔԵՆ ՓԵՂԳԻԳԱՍԸ

Իմիթյազը տուխան ֆապրիգալարընն թէչքիլինտէն պէրու Մ. Բանանսօթի Բէրմանէ վէ Նիգօլա Այէքսիատսին՝ ֆիյաթճա էնվէնիլէթէն, վէ կէրէք թիւթիւնճէ նէֆասէթէն տօղայը թէվէճճիւհիւ ամմէյի գազանարագ, միւշթէրիլերի թէզայիւտ իթմէքտէ տիր։ Թիւթիւնլէրտէ մուգիրրը սրհհէթ օլան Ա.յասուլուգ ասլա իսթիսալ օլունմայուպ, չիպահէ իսէն վար իսէ, կէրէք պիզգաթ վէ կէրէք Բուսումաթ մէմուրլարընտան պիրիսիսէ Ֆասարիսէ՝ ՀՅ ՀԷՇԷՕՐՕՐ ԹՇՀարրի իթմէկէ մէէզուն օլտուղունու, վէ թէէհարրիյաթընդն նէթիճէսինի կազէթաարլա վէ ֆապրիգաճըլարընն մէսարիֆի կէէ իլանա մէէզուն օլաճաղընը, ֆապրիգա սահիպլերի իլան իտէյօրլար։ Մէգքիւր ֆապրիգայա միւրաճաաթ իտէնլէր սլու անէ տէկին մէճիմուն օլտուգլարը կիպի, պունտան պէօյլէ տէ կէրէք սիբարիչաթընն սիրաթը իճրասը վէ կէրէք ամէլիյաթ խուսուսընտա տըգգաթ վէ իթթինատան տօլայը մէճիմուն օլաճագլարընտան պաչգա, իշպու չէհրը մարանդն իսպիտասընտան իթթիարէն խալա վէ էն ալա նէվինտէն կէօպէք թիւթիւնիւ իսալ վէ թագտիմ օլունաճագ տրը։

Տէվէթը Օսմանլէ թարաֆընտան վերիլէն իմթիյազ միճէիլինճէ, մէմալիքի էճնէպիյէտէն վուգու պուլաճագ սիբարըշաթտան մահալը սարֆը իչիւն պանտրօլ բուսումաճ օլան եիւգսէ օթուզու թէնզիլ օլունաճագ տրը։

ՕԹԷԼ ՏԸ ԲՐԻՆՔԻԲՕ

ՊԷՕՑԻԻԴ ԱՏԱՏՍ ԻՍՏԷԼԷ ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ

Մ. Ն. ԵՕԱՆՆԻՏԻՍԻՆ

ԻՍԹԻՃԱՐ ԻՒՏԻՑԻ ՕԹԷԼ

Մէգքիւր օթելին մէվգի վէ նէզարէթի բէք կիւզել օլուպ, տախիլի ինթիզամ ու բաղբաթասը տա մանլուպա մուվաֆֆըգ պիր տերէճէ. տէ պուլունմագտա տրը։